

4/2-3 27

«ԳՍԴԹՍՀԱՅ ՏՍՂԵՐ» ՄԱՏԵՆԱՇԱՐ ԹԻԻ 1
ՀԻՄՆԱԴԻՐ՝ ՅՈՎՀ. ՀԱՄԲԱՐՉՈՒՄԵԱՆ

ԲԱՐԵՆՊԱՏԱԿ ԿՈՂՈՊՈՒՏԸ

(ՆՈՐԱՎԷՊ)

ԳՐԵՑ՝

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՀԱՄԲԱՐՉՈՒՄԵԱՆ

~~ՊՐԱԿ ԹԻԻ 1~~

Ե. Դ. 4

Տ Պ Ա Գ Ր. Հ Ա Յ Կ Ս. Բ Ի Ի Ր Ա Տ
Ա Ղ Ե Բ Ս Ա Ն Գ Ր Ի Ա
1938

493

«ԳՍԱԳԹՍԱՀԱՅ ՏԱՂԵՐ» ՄԱՏԵՆԱՇԱՐ ԹԻԻ 1
ՀԻՄՆԱԴԻՐ՝ ՅՈՎՀ. ՀԱՄԲԱՐՉՈՒՄԵԱՆ

891.99
2-20

ԲԱՐԵՆՊԱՏԱԿ ԿՈՂՈՊՈՒՏԸ

(ՆՈՐԱՎԷՊ)

ԳՐԵՑ՝

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՀԱՄԲԱՐՉՈՒՄԵԱՆ

ՆԵՐՍԷՍ ՂԵԶԻԿԵԱՆ
ԱՂԵՔՍԱՆԳՐԻԱ
NERSSES GHAZIKIAN
ALEXANDRIE

Տ Պ Ա Գ Ր . Հ Ա Յ Կ Ս . Բ Ի Ի Ր Ա Տ
Ա Ղ Ե Ք Ս Ա Ն Գ Ր Ի Ա
1938

A 57195

ՀԱՅ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԳՐԱԳՐԱԿԱՆ
ԿՈՂՈՊՈՒՏ
1937

ՅԱՌԱԶԱԲԱՆ

Հայ մամուլը ահազանգ կը հնչեցնէ գրական երկերու ամլութիւնը աւետող, հակառակ որ հրապարակը ողողուած է օտարազգի մեծ գիտնականներու գլուխ-գործոց երկերու թարգմանութիւններով:

Թէ ինչո՞ւ. որովհետեւ անոնք չեն խօսիր հայոհոգիին, չեն մտերմանար անոր զգացումներուն հետ: Մեծ եղեռնը՝ ո՛չ միայն քամեց հայուն արիւնը, այլ կոտորեց անոր գրիչը՝ առանց փոքր ինչ խղճահարելու:

Անվերադարձ կորան հայոց մտքի աստուածները: Յաւակնութիւնը չունիմ երբեք պակաս մը լըրացնելու. գրիչս շատ է տկար: Սակայն, ինչ որ մեր երբեմնի պաշտելի գրականութեան անմահ հերոսներու յիշատակը յարգած ըլլալու, անոնց անձանօթ գերեզմաններու վրայ խունկ մը ծխած ըլլալու պարտականութիւնը՝ զիս կ'ստիպէ անոնց շաւղին հետեւիլ, կարողութեանս ներած չափով, որպէս անոնց անարժան մէկ աշակերտը, կը ձեռնարկեմ օրուան հարցերը շօշափող մատենաշարի մը հրատարակութեան, «Գաղթահայ Տաղեր» անունով:

Այն հաւատքով, որ անոնց անմահ հոգիները պիտի ներշնչեն զիս առաջնորդելու համար անփորձ քաջերս՝ դէպի յաջողութիւն, և սիրելի աղքատ պիտի քաջալերէ զիս իր դնահատումներով:

ՅՈՎՀ. ՀԱՄԲԱՐՉՈՒՄԵԱՆ

Աղեքս. 1 Յունիս 1938

Ե Ր Կ ՈՒ Ի Մ Օ Ս Ք

Ազնիւ ընթերցող,

Վերածնող հայութեան մէջ, տարիներէ ի վեր հրատարակչական միութիւն մը կազմելու գաղափարը մնաց զժբազգաբար ի ձայն բարբառոյ յանապատի, Ներկայիւս «Գաղթահայ Տաղեր» մատենաշարը, որ լոյս տեսնել սկսաւ իր բողոքովին նոր վէպերու և անտիպ կարեւոր երկերու շարքով, յուսով եմ որ մէկ մանրանկարը պիտի ըլլայ վերև յիշուած ու շիրականացած հրատարակչականին այդ ուղղութիւնով հանրութեան օգտակար հանգիստանալու փափաքով՝ կը խոստանանք յետագային աւելի ընդարձակել մեր գործը, եթէ գրականասէր հայութիւնը գնահատէ և զօրավիգ հանգիստանայ մեզի, առիթ տալով նաև հրատարակելու նոր սերունդի ստեղծագործութիւններէն անտիպ սպասող բազմաթիւ երկեր, որոնց համար, մեր գրքի կողքին վրայ մանրամասն հաշիւ տանք պիտի հրատարակաւ:

Այս զգացումով հետաքրքրուող ազգայինի մը հանգիստումն իսկ մեզ պիտ շնորհէ վարձատրուած ըլլալու գոհունակութիւնը, և առիթ տայ մեզի ընթացք տալու նաև՝ ուրիշներու անտիպ երկերէն ալ մեր մատենաշարին մէջ հիւրընկալելու:

Յ. Հ.

ՀԱԼԱԾԱԿԱՆ ՄԱՐԴԸ

Համաշխարհային ընդհանուր պատերազմի արահաւրտ տարիներուն, երբ վայրենացած էին մարդիկ և արիւնարբու գաղաններու նման բանականեր կազմելով իրտրու վրայ կը յարձակէին՝ զիրար բըզըքտելու, զիրար յօշոտելու մօլուցքով, և երբ համայն ազգեր դժոխքէն ծնունդ առնող մահաստուեր ուրուականներու հանգոյն գրոհ կու տային դէպ առաջ՝ կատաղի ոստումներով, իրենց ուղիին վրայ ամէն ստեղծագործութիւն ոչնչացնելու վըճառականութեամբ:

Այդ անիծեալ բիւր անիծեալ օրերուն,

Մարդկային ընկերութիւններէն հալածուած մարդ մը, հե ի հե փախուստ կուտար տառապալի աշխարհէն, իր նմաններէն և Օմար իյայեամի պէս կը ջանար ապաստան մը գտնել անդորր երկինքի մը տակ, հոն կարենալ քաւելու համար գէշ դարու մը մէջ ծնած ըլլալու իր սե ճակատագիրը:

Իւ ի՛նչ տաժանակիր չարչարանք, ի՛նչ անիմանալի տառապանք և որքա՛ն որքա՛ն սրտաբուխ աղօթքներ իր Աստծոյն մինչև որ կը հասնի նա իր նպատակին և գարնանային պայծառ առաւօտ մը, ինքզինքը կը գտնէ փարաւոններու ազատ և հիւրընկալ երկրին մէջ:

«Փա՛ռք քեզ, Աստուած, կը գոչէ նա, երբ կ'ըզգայ թէ այլևս չկան զինքը հալածողներ. ու քաղաւ

քի մը մօտիկ աւազակոյտի մը վրայ ծնրագրելով,
ձեռքերը կը բարձրացնէ երկինք ու կը հառաչէ.

«Ներէ՛ ինձ, ո՛վ Աստուած, որ շատ անգամներ
ուրացայ Քոյ գոյութիւնդ, երբ տեսայ անմեղ հոգի-
ներու խոշտանգութիւնը՝ մեղաւորներու երկաթ կրունկ-
ներուն տակ, և կարծեցի թէ՛ Դուն բաւական ոյժ
չունէիր զիս փրկելու համար, երբ ես՝ Քեզի՛ կ'ա-
պաւինէի, մինչ իմ արիւնկզակ թշնամիներս՝ իրենց
հատու կացիներով կուգային գանկս փշրելու, և
Դուն չէիր երեւար, եղաւ պահ մըն ալ որ չարաչար
սխալելով, Քոյ պարտուած Աստուած մը ըլլալդ յայ-
տաւորեցի հանուր աշխարհի, ականատես ըլլալով
անխնայ սրախողխողումը՝ հաղարաւոր անմեղունակ
մանուկներու, երբ անոնք իրենց կաթնաբոյր բա-
զուկները գէպի երկինք բարձրացուցած՝ Քուկին ա-
մենազօր օգնութիւնդ կը հայցէին, և Դուն, Քոյ
պայծառ արեգակի կիզիչ ճառագայթներով՝ անոնց,
քեզմով ծարաւած, սիրասուն աչքերը կը ծակծկէիր,
որպէս զի անոնք չի կարենան դիտել երկինքը՝ և
չի կարողանան նաև տեսնել Քեզ:

«Եւ սակայն, որքան ալ որ ուրացայ Քեզ,
որքան ալ որ ընդունեցի քոյ անզօրութիւնը և
որքան ալ որ ըսի թէ Դուն պարտուած մըն ես,
դարձեալ յաղթական սատանային օգնութեան չա-
պաւինեցայ:

Թէ ինչո՞ւ...

Ահա՛ Քոյ անհասանելի վեհութեան 7 գաղտնիքը՝
որուն լուծումը ընել կարենալ վիճակուած չէ մահկա-
նացուներուս, և ո՛չ ալ մեղ թոյլատրուած է Քու
անսպառ համբերութեանդ իմաստը պրպտել:

Ազատեցիր կեանքս, Տէ՛ր, շնորհակալ եմ ատոր
համար, և վստահ եմ նաև, որ Քու անսահման կա-
րողութիւնդ՝ թոյլ պիտի տայ ինձի վերագրաւելու

նախկին հարստութիւնս ալ, որ չար մարդիկ յափըշտակեցին Բու տեսողութեանդ առջև, և պիտի վերագտնեմ նաև իմ տոհմիս բարի համբաւն ալ, որ քոյ անարժան զաւակներդ՝ իրենց ատելութեան երկաթ շղթաներովը փշրեցին:

Ներէ՛, Տէ՛ր, ներէ իմ ամէն սայթայքումներս ու պաշտպանէ զիս...»:

Այս կարճ ու սրտաբուխ աղօթքը ընելէ ետք, թեթևցած սրտով ոտքի կ'ելլէ, և իր ճամբորդի խուրճիկնը առնելով ուսին կը մտնէ քաղաք:

Այդ մարդը՝ մեր վաղեմի ընկերներէն, մեծահարուստ Աբրահամ աղան էր, և կռնակին բեռն ալ իր ամբողջ հարստութիւնը, որ՝ ոչ այլ ինչ էր, եթէ ոչ իր երկու կիսամերկ աղջնակները՝ այնպէս դասաւորուած իր ետին՝ որպիսին անապատաբնակ արաբուհիները՝ կը փորձեն երբ ճամբորդութիւն մը կը կատարեն:

Զարմանալի էր սակայն տեսնել դեռ եւս Աբրահամ աղայի ֆիզիքական քաջառողջ կողմը՝ հակասակ անոր հոգեւին ընկճուած ըլլալուն:

Նա կը պահէր դեռ իր անեղ կերպարանքը, բարձր հասակը, և խօսելու համողիչ ու հրամայող շեշտը:

Նա ունէր նաև թաւ ու խիտ յօնքերու տակ թաղուած պճլտացող աչքեր, որոնք փայլունութեան տարբեր շողով մը կը ցոլային. և արեւակէզ այտերուն վրայ տարածուէն երկար պիսիներ, որոնք իրենց անյարգար վիճակին մէջ աւելի՛ փառաւոր և նոյնքան իրենց ալեծուփ ստուերովը վեհաշուք՝ ա՛լ աւելի պատկառելի կը դարձնէին իր համակրելի դէմքը:

Սակայն, աւա՛ղ, աշխարհը տարբեր էր այժմ, երկիրը՝ ի՛ր հմայքէն, մարդը՝ իր հաւատքէն պարս

պուճած էին իսպառ. և արժանիքը՝ նիւթականացած, ի հաշիւ ստամոքսի:

Ո՞վ արժէք պիտի ընծայէր Աբրահամ աղայի բարի երեւումին, անոր ողջ առողջ մնացած ըլլալուն, անոր վեհ կերպարանքին և երկար-երկար պեխերուն, քանի նա չէր կարողացած իր հետ բերել իր անսպառ հարստութիւնը՝ քանի նա պարապ դրպանով էր որ կը ներկայանար հանրութեան:

— Է՛հ, բարո՞վ, հազար բարով է եկեր, կ'ըսէր իր նախկին ծանօթներէն մին հետաքրքրութեամբ, ըսէ՛ նայիմ դրպանը դրամ ունի՞:

— Եթէ կարող ես դուն տուր անոր, մարդուկը մե՛րկ եկած է հոս, կը պատասխանէր իր խօսակիցը:

— Քանի որ այդպէս է, բարի ճանապարհ չմաղթէ՞ք նրան, կ'ընդմիջէր ուրիշ մը:

Այսպէս, ո՛չ ոք հետաքրքրուեցաւ իրմով, և ոչ ալ ինք ցանկաց ուրիշներու հետ յարաբերութիւն հաստատել:

Քաջատեղեակ ըլլալով աղքատ մարդու խօսքի արժէքին, միշտ հեռու մնաց ընկերութիւններէ, ու ապրեցաւ առանձինն՝ իր փայտաշէն ու խոնաւ խըցիկին մէջ:

Նա բիւր-բիւր անգամ նախամեծար համարեց այդ չարքաշ կնանքը, քան թէ օգնութիւն մուրալ ա՛յն մեծ մարդերէն, որոնք ժամանակին, նոյն օգնութիւնը մուրացեր էին իրմէ և ինք ամենայն հաճոյքով և առատօրէն գոհացուցեր էր զանոնք:

Աբրահամ աղան չէր տրտնջար իր այս վիճակէն. յիսուն տարեկան իր կեանքին տեւողութիւնը՝ բազմագոյն հանգրուաններով՝ վարժ էին ըրած զանի ամէն տեսակ զրկանքներու, չարչարանքներու և նոյն իսկ անօթութեան...

Սակայն կը պատահէր շատ անգամներ ալ, որ

երբ իրիկունը ձեռնունայն տուն կը դառնար ու կը հաւաքէր մանկլաւիկները իր շուրջը, չոր հացի փշրանքներ բաժնեյու ժամանակ՝ լսելով անոնց անմեղ արտունջը դիտելով անոնց գլխիկոր ու ուղորմելի կերպարանքը, ի սրտէ արիւն կը քամէր, կը յիշէր իր նախկին բարեկեցիկ ապրումները, կը բաղդատէր անտանելի ներկային հետ, և առանձնանալով՝ դառնապէս և երկա՛ր երկար կ'արտասուէր:

Այսպիսի գէշ օրին մէկն ալ, ամբողջ գիշերը լալով ու ողբալով անցկացնելէ յետոյ, առաւօտուն շատ կանուխէն արթնցած՝ էրբ ըստ սովորութեան տունէն դուրս կ'ելնէր իր առօրեայ գործին երթալու համար, նա աւելի՛ աշխոյժ կ'երեւէր և աւելի՛ աճապարանք ցոյց կար իր քալուածքին մէջ:

Միանգամայն նա հազիւ լսելի ձայնով կը մրթմըրթար իւրովի:

— Խե՛ր ըլլայ, կ'ըսէր, բարի երազ մըն է, առիթը փախցնելու չեմ, և այսօր իսկ պէտք է անպայման լիճակահանութեան տոմսակ մը գնեմ:

Այս հաստատ որոշումով, ձեռքը խոթեց տաբատին գրպանը, հաստատելու համար թէ՛ արդեօք ունեցած դրամը պիտի բաւէ՞ր: Ու գտաւ հինգ դահեկաննոց արծաթ դրամ մը:

Երկար երկար դիտեց փայլուն մետաղին վերայ, ասդին դարձուց, անդին դարձուց և դարձեալ սկսաւ մեծախօսել:

— Երեք օխա հացի դրամ, ճի՛շդ ու ճի՛շդ երեք օխա մէկ օրուայ սև հացի և աւելցած կէս դահեկանով ալ՝ օխա մը սոխի դրամ միայն... որը պէտք է ըլլայ մեր այս օրուայ կերակուրը:

Եւ, Աբրահամ աղան իրաւո՛ւնք ունէր. իր հայրական պարտականութիւնը կ'ստիպէր զինքը նախ՝

իր զաւակներուն համար հաց ճարել ամէն բանէ առաջ, իր գողտրիկ, սիրուն զաւակներուն համար, որոնք՝ սրատուած անուանի հսկայ գերդաստանի մը վերջին մնացորդներն էին, իր անուան միւրասխորն երբ և որոնք անօթի մնացեր էին այն գիշեր...

Ուստի, միտքը փոխեց, դրամը դարձեալ սահեցուց իր գրպանը, ու ճամբան շարունակեց:

Հազիւ թէ քանի մը քայլ յառաջացեր էր նա, երբ նոյն օրուան տեսած երազը՝ իր տեսողութեան առաջ պատկերանալով սկսաւ տանջել իր ուղեղը:

— Բարի երազ մըն է տեսածս, կրկնեց, ինչո՞ւ առիթէն չօգտուիմ, ինչո՞ւ գոնէ տարին անգամ մը չփորձեմ բախտս, գուցէ ես առաջոյն պէս բախտաւոր ըլլալու համար ծնած եմ, ու բախտը չհետապնդելուս համար է որ ինէ խոյս կուտայ:

Մինչ Աբրահամ աղան իր մտածումներուն մէջ կլանուած, որոշում մը տալու դժուարին հարցին շուրջ կը տատամսէր, ձեռքը ինքնաբերաբար կ'ուղղուէր ա'յն գրպանը, ուր կը գտնուէր իր ամբողջ հարստութիւնը եղող 5 դահեկաննոցը, և բաց օդին կը հանէր:

Երբ իր ականարկը ձեռքին մէջ եղող դրամին հանդիպեցաւ, վերստին մանրակրկիտ զննութենէ մը անցուց, քարի մը զարնելով ձայնը փորձեց ու շարունակեց:

— Գէշ դրամ ալ չէ եղեր, ինչուս է պէտք, շահելուն քով՝ կորսնցնելն ալ կայ. հարստանալուն քով՝ զաւակներուս ուտելիքը վրայ տալն ալ կայ. ձգեմ Աստուծոյ, ինչպէս որ կ'ուզէ այնպէս վճռէ ու ընէ իր բարի կարգադրութիւնը, և ես երթամ գնելու իմ հացը:

Սակայն հազիւ թէ այս բառերը թռչեր էին իր

չրթներէն, նա լսեց հանդիպակաց փողոցէն դէպի իր կողմը եկող արաբ տղեկի մը ազմէայոյզ կանչը :

Յնցոտիներու մէջ, բոսլիկ, այս ողորմելի տղեկը՝ տրցակ մը թուղթ բռնած ձեռքին, կը վազէր աջ ու ձախ, և ո՛ւր որ գլխարկաւոր, մաքուր հագուած պարոն մը, կամ ձեռքը պայուսակով տիկին մը տեսնէր, կ'երկարէր թուղթի տրակը անոնց, անոնց աչքերուն մէջ խոթելու աստիճան մօտիկ, ու կը պոռար միանգամայն

— Այսօրուան մեծ վիճակահանութեան առասջին պարգեւը՝ բացառաբար հազար ոսկի է, հէ՛յ, աչքերնիդ բացէ՛ք մի՛ վախցնէք առիթը, ուտելով չի՛ հատնիր, երկու հարիւր ոսկի չէ՛, հազար է, հազար ոսկի՛... :

Շատեր իրենց աճապարանքին մէջ, մինչև իրենց քիթը մտնող տղեկը անտարբերութեամբ գետին կը տապալէին և իրենց ճամբան կը շարունակէին :

Տղէկը՝ չէր յուսահատեր, գնդակի մը պէս դարձեալ վեր կը ցատքէր ու մօտենալով վայելուչ հագուստներ ունեցող կնոջ մը :

— Տիկի՛ն, կ'ըսէր եկուր թուղթմը ա՛ռև բազմազրդ փորձէ՛, հինգ դահեկան միայն տոմսակի գինը :

— Ես դրամի պէտք չունիմ, պատասխանեց կինը՝ մէկզի հրելով տղէկը և արհամարհանքով, շարունակեց իր ճամբան :

Տոմսակ վաճառողը հետզհետէ մօտեցաւ Աբրահամ աղային ևս, սակայն հին հագուստներ հագուած այդ աղքատ մարդուն արժէք չտուաւ ու անցաւ աւելի բարձր ձայնով պոռալով :

— Հազար ոսկի կը ծախեմ հինգ դահեկանի փոխարէն :

Աբրահամ աղային սիրտը թունդ ելաւ, այնպէս զգաց թէ իր բազրը մինչև ոտքին էր եկած ու խոյս կուտար... :

Չարածճի վաճառորդի սուր կանչը, վաղ առաւ
ւօտեան քաղաքի լուսթիւնը ծակող, խոշոր ծակ
մը ևս բացաւ իր սրտին.

Ալ չկարողացաւ համբերել, ու իր հոգին ճզմող
ղորաւոր զգացումէ մը մղուած՝ իսկոյն ետև դար-
ձաւ ու կանչեց.

— Եկո՛ւր հոս, տղա՛յ, եկո՛ւր նայիմ:

— Տոմսակալվաճառը իր կարգին ետ դառնալով
վազն ի վաղ իր քով եկաւ:

— Հրամմեցէ՛ք, տէր իմ, ըսաւ, ահա՛ այս
թուղթը, տե՛ս թիւը, տո՛ւր էինդ զբուղը ու իրիկ-
ուան գնա՛ հազար ոսկին գանձէ՛:

Արդեօք Աստուած կը խօսեցնէր զանի:

Աբրահամ աղան տոմսակը առնելով աղեկին
ձեռքէն, խոր քննութեանէ մը անցուց:

— Աստուած վկայ, պիտի շահիս, կրկնեց տղան
դարձեալ, հաստատ շեշտով մը:

— Լաւ թիւ է. փսփսայ Աբրահամ աղան, և
առանց այլևս դրամին վրայ նայելու, հինգ դահե-
կաննոցը ակամայօրէն և մեքենաբար ոահեցուց
տոմսակալվաճառի ափին մէջ, որը գրպանելով, ու-
րախ վաղքով մը իսկոյն հեռացաւ իր քովէն. ինք
ևս տոմսակը խնամով ծալլել ու գրպանելէ յետոյ,
ինչ որ մտածեց, դարձեալ ետ դարձաւ դէպի տուն,
կանչեց իր մեծ աղջիկը ու ըսաւ անոր:

— Աղջիկս. ես պիտի չգամ այսօր, մինչև իրի-
կուն համբերութեամբ սպասեցէ՛ք և աղօթեցէ՛ք,
որպէս զի, շնորհիւն Աստուծոյ ես ձեզի աղօւոր կե-
րակուրներ ու անուշեղէններ բերեմ, չը՞լլար:

— Կ'ըլլա՛յ, հայրիկ:

— Պատմութիւններով և հէքեաթներով ջանա
զբաղեցնել քոյրիկներդ, որպէսզի...

— Հասկցա՛յ, հայրիկ, հասկցա՛յ:

Եւ Արբանամ աղան տրոփիւն սրտով մեկնեցաւ իր առօրեայ գործին, ինք ևս չհաւատարով թէ՛ հէք եաթներով կարելի պիտի ըլլար անօթի բազմու թիւններ կուշտ պահել օրերով:

Բ.

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

ԵՒ ԻՐ ԸՆՏՐԵԱԼՆԵՐԸ

Սատանային ականջը թող խուլ ըլլայ և թող կուրանան ու իրենց նախանձէն պայթին չար աչք ունեցող բոլոր, բոլոր թշնամիները:

Նոյն օրն իսկ արար աշխարհ կ'իմանայ չափազանց բարի լուրը:

Արբանամ աղալի բազդին զարտուղած անիւը՝ դարձեալ շիտակին էր դարձած և այն օրուան մեծ վիճակահանութեան առաջին պարգեւը՝ հազար ոսկին ինքն էր շահած:

Ուլքե՞ր էին անոնք, որոնք՝ կ'ըսէին թէ Արբանամ աղային հետ մարդ չի հետաքրքրուի, ընդհակառակը ամէն ոք իրմով է որ կը զբաղուի այժմ:

Ինքն է ընտրուած Ազգատախնամ Մարմնոյ Նախագահը:

Ամուրի հարսներ, ամենուրեք անոր համար գովասանքներ կը հիւսեն՝ օրհնելով իր անունը.

— Աստուած երկար կեանք տայ, եկած չեկած, ազգատները դրամի երես տեսնել սկսան:

Ինքն է այժմ Եկեղեցւոյ Գանձապահը:

Ծերունի մայրեր, ուր որ մտնեն ու ելլեն անոր անունը կը հոլովեն իրենց խօսակցութեան ընթացքին՝ կրկնելով միշտ.

— Եկեղեցին Աստուծոյ տունն դարձաւ այս մարդուն շնորհիւ :

Ինքն է եղած, վերջապէս, Թաղական Խորհուրդի անդամներէն ամէնէն պատկառազողուն, և իր խօսքը կշիռ ունի ամենուրեք :

* * *

Աբրահամ աղան, Թաղական ժողովի մասնակցութեան առաջին օրն իսկ, երբ կանանչ սեղանին շուրջ իր աթոռը գրաւեց, հանգիսաւորապէս յայտարարեց իր պաշտօնակիցներուն, թէ իրենց պարտքն էր մեղմել ազգին բիւր ցաւերը՝ օգնելով բոլոր կարօտներուն և բժշկելով բոլոր այն աղքատ հիւանդները, որոնք կը տառապին առանց դեղի ու բժիշկի :

Այդ միջոցին ուրիշ մը առարկեց ըսելով՝ թէ իրենց եկամուտը հազիւ կը բաւէր դպրոցի և եկեղեցւոյ բազմածախս պէտքերուն և թէ իրենք Աղքատախնամի պաշտօնեաներ չէին կարող ըլլալ :

Այն ատեն Աբրահամ աղան ոտքի ցատքելով՝ սկսաւ պոռալ իր հակառակորդի երեսին, թէ՛ դըպրոցն ու եկեղեցին չեն կարող պատճառներ դառնալ. որպէս զի աղքատները միշտ անօթի մնան և հիւանդներն ալ մեռնին առանց դեղի ու դարմանի :

Եւ իր գաղափարը աւելի ընդլայնելով՝ շարունակեց.

— Երեսփոխա՛ն մը, որ կոչուած է իր ազգը դէպի բարին առաջնորդելու նուիրական պաշտօնին, պարտի տեղեակ ըլլալ անոր մէջ եղող աղքատներու չարքաշ կեանքին, Պարտի նաև տեղեակ ըլլալ հարուստներու շռայլ կենցաղին, իր պարտականութիւնը գիտակցօրէն կարենալ կատարելու համար :

«Իսկապէս լաւ է հարուստ ըլլալ. սակայն՝ ըսէք

խնդրեմ, ո՞վ կը ցանկայ կամաւոր արքատ մը ըլլալ. Զեզմէ ոմանք անշուշտ պիտի հարցնեն թէ Ազգը ի՞նչ յանցանք ունի եթէ մարդ մը աղքատ է ծնած, առանց խորհելու թէ կարելի է որ այս օրուան հարուստը վաղը յանկարծ աղքատ դառնայ, և նմանապէս այսօրուան աղքատն ալ՝ բաղդի խաղով մը, վաղը մէկէն հարուստ ըլլայ. միթէ կեանքը ինքնին արդէն բնութեան մէկ խաղը չէ՞ :

«Ո՞վ է որ հարուստը հարուստ և աղքատն ալ աղքատ ստեղծած է:

«Կարծէ՞ ուրեմն որ մարդ մը հարուստ ծնած ըլլալուն համար ըլլայ նաև մեծանձն ու գոռոզ:

«Երբէ՛ք, ընկերներ, ո՛չ երբէք, նամանաւանդ մեզ երեսփոխաններուս համար պէտք չէ տարբերենք հարուստն ու աղքատը:

«Ուստի, նախ քան մեր դործի սկսելը, մեր առաջին գործը պէտք է ըլլայ աշխարհի սոյն անարդարութիւնը հաշտեցնել, անոր երկու անհաւասար եզրերը միացնելով մէկ բառի մէջ («ճակատագիր»):

«Ճակատագիրը ի ծնէ մարդուն կեանքին հետ շաղկապուած նիւթ մըն է, անոր արեան մէջ ներարկուած հեղուկ մը և անոր հոգւոյն մէջ միասնաբար ապրող անտեսանելի ոյժ մը, որուն հետ խաղալ կը նշանակէ անտեսել կեանքն իսկ. և եթէ կը գտնուին աշխարհի մէջ դեռ մարդիկ ալ, որոնք կ'անգիտանան անոր գոյութիւնը, այդպիսիք արդէն փայլուն զիրքի տէր, այն մեծանձն մարդոցմէ են, որոնք կ'արհամարհեն աղքատը, չի կատարելու համար այն պարտականութիւնը, զոր պարտին ընել անոնց»:

Երբ Արքայամ աղան իր խօսքը լմնցուց, իր ընկերներէն մէկը, որ միանգամայն ազգային դըպրոցի տնօրէնն էր, վեր ցատքեց. անոր համարձակ

շարժուձեւերէն և լիաթոքն առողջանութենէն յայտնի կ'ըլլար թէ իր ըսելիքը որտաընդոստ պաշտպանողական մը պիտի ըլլար յօգուտ իր վարած դպրոցին:

— Դպրոց և Եկեղեցի, մաքի և հոգիի երկու մեծ խորաններ, որոնց պահպանումը պարտաճանաչ մարդկութեան, իմաստութեան, ու հաւարքի ոսկի սիւները պէտք է կազմեն:

— Բանաստեղծութիւն ընելու համար չէ որ ազգը մեզ հոս խմբած է պարոն, այլ գործ, ընդմիջեց Արարհամ աղան վարժապետի խօսքը:

— Եւ որոնց պահպանումը և նամանաւանդ զարգացումը, պէտք է որ ըլլայ երեսփոխաններու սուրբ նպատակը, մեր հոգւոյն խտէալը:

— Անոնց համար շահու տարբեր աղբիւրներ ստեղծեցէք, տուէ՛ք աբքատին իրաւունքը աղքատին, այսինքն, ի՛նչ որ կայ ազգային սնտուկին մէջ և եկեղեցի դացէք աղօթելու համար, որքան շատ որ կարող էք, եթէ կ'ուզէք Աստուծոյ հաճելի գործ մը կատարած ըլլալ:

Եւ սկսաւ առատօրէն բաշխել ազգային սնտուկի ամբողջ պահեստի դանձերը, ուղղին տուաւ այնքան շատ, որքանով որ կարելի էր անոնց աչքերուն լճացող արցունքը չորցնել:

Սակայն երբ վերջին դիմողներուն տալու բան չէր մնացած այլեւս սնտուկին մէջ, իր հաղար ոսկիին չի դիմեց, այլ խստիւ պատուիրեց իր ընկերներուն գաղտնապահ ըլլալ, բնաւ ժողովուրդին չըզգացնել իրենց սնանկացած ըլլալը և առաջարկեց անուղակի միջոցներով անոնց համար դրամ հաւաքել: Ինչպէս զոր օրինակ, թատրերգութիւններ սարքելով, վիճակահանութիւններ հրատարակ հանելով, ևն, ևն:

— Ես ձեզի նախապէս չըսի՞ շրջահայեաց և հե-

առտես ըլլալ և ազգին զրամբ կարեւորագոյներու
յատկացնել, պոռոցի դպրոցի տնօրէնը բարձր ձայ-
նով ու շարունակեց .

Կարգը այժմ իրենն էր .

— Դպրոցի պաշտօնէութիւնը անվճար մնացած
ըլլալով, վախ ունիմ թէ գործադուլի պիտի գիմէ
ի մեաս նոր սերունդին՝ մեր զաւակներուն: Եկե-
ղեցուց տէրաէրները արդէն սկսան այժմէն ազօթք-
ներուն կէսը կուլ տալ .

— Մենք ի՞նչ յանցանք ունինք, բողոքեց Ա. Բ-
րահամ աղան, այն պաշտօնէից համար, որոնք չու-
նին գիտակցութեան կոչումը իրենց նուիրական
պարտականութեանց, նման՝ գրեթէ բոլոր կին
էակներու, որոնք շատ հաճելի կ'ըլլան երբ իրենց
ամուսինները լեցուն գրպանով կը դառնան տուն,
և վայ կենապէս փոխուելով կը դառնան մէկ-մէկ
օձեր, երբ իրենց ամուսինները պարսպ քսակով
տուն կուզան, առանց խորհելու թէ իրենց խեղճ
կողակիցները որքա՞ն արդեօք տառապեր, և իրենց
զլուխները հազար քարերու զարկեր են այն օր,
որպէս ինչ մը կարենալ հայտնայիտեալ համար, ու
չեն կրցեր .

— Ինչ ալ ըսէք պիտի չկարենաք արդարացնել
դուք զձեզ, քանի որ մենք միշտ ալ յանցաւոր ենք
անոնց իրաւունքը եզոզ ամսականին չի կարենալ
վճարելնուս համար .

— Ո՛չ, հազար անգամ ո՛չ, պնդեց դարձեալ
Ա. Բրահամ աղան, յամառօրէն և միանգամայն վախ-
նալով օրէնքէ հասկցող իր պաշտօնակցի թշնա-
մանքէն, գաղտնի նշան մը բրաւ անոր ու, «Քիչ

57/5

MM

MM

ԲՍՐԵՆՊՍՏԱԿ ԿՈՂՈՊՈՒՏԸ



մը առանձինդ լուս կուգա՞ս, Տիար տնօրէն Ազգ. վարժարանի, րտաւ» :

Դպրոցի տնօրէնը ոտքի ելաւ .

Ա.բրահամ աղան զայն իր հետ առնելով անկիւն մը տարաւ, ու առանձնանալով փսփսաց անոր ականջին :

— Ինձ մտիկ ըրէք, պ. Բրտնբուրգեան, նախ և առաջ ի՞նչ էական պայմանը պէտք է լաւ գիտնաք որ, զուրք ազգային վարժարանի տնօրէն-ուսուցիչ մը ըլլալով չէք կրնար միանգամայն թաղական ժողովուրդ անգամ ալ ըլլալ սա սահմանադրական օրէնքին հակառակ և կը հասկնա՞ք :

Պ. Բրտնբուրգեան կարմրեցաւ և յետոյ գոյնը նետելով, դէմքը չլատի գոյն ստացաւ :

— Իսկ եթէ կ'ուզես մնալ նաև որպէս թաղական անգամ, ըլլալով հանդերձ դպրոցի տնօրէն-ուսուցիչ, շարունակեց Ա.բրահամ աղան, առաջարկ մը ունիմ քեզի :

Դպրոցի տնօրէնը չպատասխանեց թէև, սակայն՝ իր ականջները տնկելով՝ ուշադիր ունկնդրի մը կերպարանքը առաւ և աղերսախառն ականարկները սեւեռելով, սպասեց անհամբեր :

— Կը հրամայեմ քեզ, ամողջացուց Ա.բրահամ աղան իր ըսելիքը, ընթանալ այն շաւղէն՝ ուսկից ես կը քալեմ, ու պաշտպանել ա՛յն տեսակէտները՝ զոր ես կ'առաջարկեմ, ահա այսչափ միայն, կարճ ու կտրուկ. կամ ինձի հետ և կամ դուրս. ո՛ր մէկը որ ընտրել ուզէք, ազատ էք :

Եւ առանց պատասխանի իսկ սպասելու, վերադարձաւ իր տեղը :

Պ. Տնօրէն ուսուցիչն ալ իր կարգին այսպէս յայտարարեց .

— Սիրելի պաշտօնակիցներ, կը տեսնեմ որ Պ. Ա.բրահամը կատարելապէս իր իրաւունքին մէջն է,

մենք չէինք կարող ազգին աղքատները և հիւանդները երեսի վրայ թողուլ՝ յօգուտ դպրոցին և եկեղեցիին, իսկ եթէ այսօր նեղ դրութեան ենք մատուցած, անոնց պատճառները պրպտելու համար ժամավաճառ ըլլալու փոխարէն՝ լաւ կ'ընենք եթէ դարձանի մը մասին խորհրդածել սկսինք իսկոյն:

— Ինչպէս որ առաջարկեցի արդէն. մեծ թատրերգութիւն մը սարքենք, փաստեց Աբրահամ աղան յաղթական շեշտով մը, գոյանալիք հասոյթովը բաւարարել կարենալու համար դպրոցի և եկեղեցւոյ պաշտօնէութեան պէտքերուն:

— Սկայն մենք այդ կերպը շատոնց փորձեր և միշտ ալ վնասով ենք դուրս եկեր, առարկեց ուրիշ երեսփոխան մը, նամանաւանդ թատրոնի ծախքերուն համար դրամ ալ չունինք:

— Ես առժամաբար յանձն պիտի առնեմ իմին օգնութիւնս չզլանալ, յայտարարեց Աբրահամ աղան փառաւորապէս:

— Ուրեմն ձերին հազար ոսկիէն ազգը պիտի օգտուի. և ժողովիս պարտք կը մնայ իր տոհմարներուն մէջ արձանագրել ձեր այս ազնիւ ժեսսը, հաստատեց իր հեռատես խօսակիցը՝ յետս կոչումի վտանգ մը անյայտացնելու փափաքով:

Մինչ Աբրահամ աղան, պարզաբանեց իր նախկին հապճեկ յայտարարութիւնը՝ այսպէ՛ս.

— Այո՛, պիտի ստանձնեմ ամէն ծախս՝ յետոյ իր տոկոսով թատերախաղի հասոյթէն գանձելու պայմանով:

Եւ ժողովը համաձայն գտնուելով այս առաջարկին, ձեռամբարձ որոշեց շքեղ թատրերգութիւն մը սարքել նոյն տարւոյն Մարտ 30-ին, և գոյանալիք հասոյթին մնացորդով՝ գոհացում տալ դպրոցի և եկեղեցւոյ պաշտօնէութեան, չմոռնալով միանգամայն լեցնելու ազգային դատարկ սնտուկը:

Ահա այսպէս կարեւոր որոշումներով և ազգօգուտ գործունէութիւնով վերջացաւ Թաղական Խորհուրդի ազմկայոյզ ժողովներու առաջին շրջանը՝ Մեծ Աբրահամ աղայի նախագահութեամբ, անոր վեհ ու յանգուզն ազգեցումեան ներքեւ, աւելի սանձարձակ և անկաշկանդ գործելու ազատ հեռանկարով:

Եւ եթէ գտնուեցան մարդիկ ալ՝ որոնք կարողացան հասկնալ և սակայն ինչ-ինչ պատճառներով լռելու դատապարտուած մնացին, եղան շատեր ալ՝ որ չկրցին լմբռնել թէ այդքան առատօրէն շրտալուած պատիւ ու յարգանք, մէկու մը՝ որ գեռքանի մը օրեր առաջ ամէնքի արդահատանքին առարկայ էր, իրե՞ն կը պատկանէր իսկապէս, թէ՛ այն հազար սկիիններուն, զորս նա շահելու բաղդին էր արժանացած...

Գ.

ԽՆՋՈՅՔԻ ԳԻՇԵՐԻՆ

Աբրահամ աղայի այսպէս մէկէն գրաւած բարձր և ազգեցիկ դիրքին համար՝ ոչ թէ նախանձելով, այլ՝ իրեն հանդէպ մեր նախապէս ցոյց տուած պաղ վերաբերմունքէն ամօթահար, մենք՝ իր վաղեմի ընկերներն ու բարեկամները, սկսանք կամաց-կամաց իր շուրջը համախմբուիլ՝ ստեղծելով մտերմական գողտրիկ մթնոլորտ մը:

Ամէնքս ալ ուրախ էինք:

Նամանաւանդ անոր համար՝ որ մեր բաղդաւոր ընկերը շատ առատաձեռն էր անձնական մտնում-

ներուն մէջ, և չէր այն մարդոց նման, որոնք շուտով կը մոռնան իրենց նախկին բարեկամները, երբոր յաջողութիւն մը կուսնենան, կամ երբ լաւ դիրքի մը կը տիրանան:

Ընդհակառակը, նա մեզի հետ աւելի սիրով էր դարձած և աւելի ժպտուն՝ քան որ էր նախապէս. նամասուանդ՝ ա՛լ աւելի ևս համեստ ու խոնարհ ամէնքին համար, ինչ որ պարտինք խոստովանիլ, թէ՛ մեզմէ և ոչ մէկը պիտի ըլլար այնպէս՝ եթէ նոյն բազդին տիրանար:

Իբրև կեանքը տեսած ու կեանքը ապրած մի կատարեալ մարդ, Արքանամ աղան տեղեակ էր նաև պատշաճութիւնները յարգելու նրբին արուեստին: Ուստի, ասդ ու անդ, քիչէն - շատէն իր նուէրները բաժնելէ յետոյ, մեզ ալ հրաւիրեց փառաւոր խնջոյքի մը՝ զոր պիտի վայելէինք մինչև յոյս:

* * *

Խնջոյքի սարքաւորումը՝ անթերի էր:

Բազմատեսակ համադամ կերակուրներու հետ, կար նաև ամէն տեսակ ըմպելիներ, և նուազածուներու խումբ մըն ալ վարձուած ըլլալով՝ պարտէր երգել, խաղալ ու նուագել՝ համաձայն հրաւիրեալներու փափաքին:

— «Բամբ որոտան», ձայնեց Արքանամ աղան ի սկզբան:

— Կեցցէ՛ Հայ ազգը, աղաղակեցին նուագածունները, և խսկոյն իրենց գործիքները ձեռք առնելով՝ սկսան որոտացնել մթնուլորտը:

— «Կուռեցէ՛ք տղերք», պոռաց պ. Դաւիթ՝ մարտագոռ երգի վերջաւորութեան, երբ նուագները վար չէին իջած գեռ:

— Կեցցէ՛ Դաշնակցութիւնը արձագանգեցին
երգիչները:

— «Հեռաւոր երկիր» հրաժայեց պ. Ռուբէն:

— Կեցցէ՛ Ռամկավարութիւնը, հաստատեցին
Թրթռացող նուագները և սսոնց ամէնքը կարգաւ
և աշխոյժով երգուեցան սարձրագորգոս, դզրդա-
ցընող ծափահարութեանց մէջ, մեր հողիները Սա-
սունէն մինչև հեռաւոր Հայաստան փոխադրելով:
Քաւաթներ լեցուն օգին մէջ բարձրացան և առ-
կեղծ սրտի զգացմունքներու մէջ պոռթկացող յոյ-
զառատ և շնորհաւորութիւններու չափազանց ու-
րախ մթնոլորտի մը բովէն անցնելով, մինչև ցը-
մրուր պարպուած, դարձեալ վերադարձան սեղանին
վրայ՝ եզերքն ի վար:

Գլխարկներ դէպի երկինք թռչտեցան «Կեցցէ»-
ներու գոռում-գոչումներու հետ, առանց ձեռք հը-
պելու դարձեալ իրենց տիրոջ գլխուն թառելու
պայմանաւ:

Եւ այսպէս, մինչև վերջ, առանց դադարի,
մինչև առաւօտ:

Մեր թաղական աղան գոհ էր այս ամէնքէն և
չափազանց ուրախ. նամանաւանդ անոր համար, որ
շատ երկար տարիներէ ի վեր երազուած ու չիրաւ-
գործուած փառաւոր խնջոյքի գիշեր մը վայելելու
հաճոյքը կը շնորհէր իր ընկերներուն, և ինք ա-
նոնց հարբած մարդու անկեղծ ու զուարթ տրամա-
դրութիւններովը՝ աւելի ևս արեւցած՝ կը խորհէր
տարբեր-տարբեր միջոցներ, որպէս զի, կարենայ
ամէն գնով աւելի ևս տաքցնել իրենց ապրած
նոյն օրուան գողարիկ մթնոլորտը:

Մի՞նչու որտեղ, յորում ապրեցանք այն գիշեր մինչև լոյս - առաւօտ, իր ամբողջ առաւելութիւններուն հետ՝ եղաւ նաև բարձրօրէն բանաստեղծական, չափազանցած ըլլալու վաստով մը վարատուած՝ չըսելու համար նաև քնարերգական:

Կեսարիոյ զուտ օղիին հետ չորմիսը, (փասթըրմա) երոպական ուրիշի ու գոնեակի շոգիները, իրենց թեթև թեւերուն վրայ այնքան վեր էին բռնած մեր հոգիները և այնքան բարձր էին վերցուցած մեր տրամադրութիւնները, որ մենք անոնցմէ յաւիտենապէս անջատուած ըլլալ կը զգայինք՝ մեր մարմինները միայն տախտակամածին վրայ տեսնելով:

Ո՞վ գիտէ, թերևս ալ իրականութիւնը այդպէս էր, քանի որ մենք այլևս աշխարհը չէինք տեսներ և իրերը չէինք զանաչաներ. մեր գործը այլևս երկնայիններու հետ էր, մեր հոգիները երկինք էին չուած:

Մինչ այդ օր ես այնպէս կը կարծէի, թէ՛ մէկ մուսա միայն գոյութիւն ունի հոգիները ներշնչող, մինչդեռ, մարդկային հոգիներու բնաւորութեանց համաձայն, մուսաներու տարբեր-տարբեր տեսակներ գոյութիւն կ'ունենան եղեր:

Ինչու որ, մեր ընկերներէն այն որ կատակախօս ու զուարթ էր, շէնչող մուսայի մը քմահաճոյքին առաւիկայ էր դարձած, անդադար կը շատախօսէր և իր չափազանց սրամիտ աստեթիւններով՝ պատճառ կ'ըլլար մեր անվերջ խինդ ու ծիծաղին. իսկ այն որ տխուր բնաւորութիւն մը ունէր, տրտում մուսայի մը հրամանին ենթակայ՝ միշտ կ'արտասուէր, և վերջապէս այն ալ որ վախկոտ էր, եկեղեցւոյ զանգակին զօղանջը, արձակուած ռումբերու որոտին նմանցնելով՝ փախուստի ճամբայ մը

կը փնտռէր, անդադար պոռալով. «Փախէ՛ք, ընկերներս, շուտ ըրէ՛ք, թշնամին կրակ սկսաւ տեղացնել մեր գլխուն, չէ՞ք լսեր, երկինք կը դղըրդայ, առաստաղը կը շարժի, տուններնիս գլխի վար կը դառնայ»:

Մեր մէջ, իրենց պաղարիւնը պահոզներէն մնացեր էին միայն նուագածունները, որոնք թէև մեզմէ աւելի ճնկած էին, սակայն իրենց արհեստին բերումով՝ արդէն ոգելից ըմպելիներու թունդ սիրահարներ, ո՛չ թէ միայն չէին ազդուած, այ՛ հարբելու նպատակ իսկ չէին ցոյց տար, եթէ նոյնիսկ, լուսացող օրն ալ նոյն վիճակը շարունակելու ըլլային:

*
*
*

Լուսացող օրը կիրակի էր և տօնական ուրախ օրօղը պայծառ էր և զով. ամէն կողմ կար ծիծաղ ու երգ, խաղ ու խնջոյք, կեր ու խում: Սակայն մենք մեր սենեակին մէջ պարփակուած, մեր մուսանկարուն հետ միասին հոգեկան աւելի բարձր մթնոլորտի մը մէջ ապրելով, չէինք տեղեկացած ո՛չ գիշերային խաւարին անյայտանալուն, ոչ պայծառ արեգակին ծագելուն, ոչ ժողովուրդի նոյն օրուայ արտասովոր խրախճանութիւններուն և ոչ ալ հըռչակաւոր թատերախաղի մը տենդոտ պատրաստուել թեան, որ նոյն օրը պիտի խաղար թատրոն «Եթեր»ի լուսաշողշող սրահներուն մէջ և որուն նախակարգպետները, շատ կանուխէն, սկսեր էին իրենց հրաւերի կանչը խառնել խորհրդաւոր օրուան երանելի ժխորին հետ, շրջագայելով փողոցէ փողոց և տունէ տուն՝ փողերով և թմբուկներով փառաբանութիւնը հիւսելու նոյն օրուան ներկայացուելիք խաղի հերոսներուն:

Անոնցմէ մէկը, լալագին ձայնով հարբած մար-
դուն դամբանականը կը կարդար, ուրիշ մը՝ Ասուռ
Նազարին առագաստի գիշերը կը տաղերգէր, երրորդ
մը, զժբաղդ երէց կիւնի անլուր չարչաբանքները և
անոր ինքնասպանութիւնը կ'ողբերգէր և վերջա-
պէս մունետիկ մը, դաժան բառերով անարժան
տէրտէրի կորսուած մօրուքին լուրը կը հաղորդէր
հանրութեան, անոր մօրուքէն հնձուած խուրձ մը
մազ ձեռքին՝ բաց օդին մէջ ճօճելով:

Մենք անգիտակ էինք այս ամէնքէն, ինչպէս
որ անգիտակ էինք դարձեր նոյնիսկ մենք մեզ հա-
մար, ինչու որ մեր ապրած մթնոլորտը տարբեր էր
և մեր ընկերային մտերմիկ շրջանակը չափազանց
գրաւիչ ու անուշ. դուցէ այսպէս ալ առանձնացած
ու հոգեւին վերացած մնայինք ևս ամբողջ լուսցող
օրը, եթէ պատահար մը, անստգիւտ և միանգամայն
հաճելի պատահար մը չի գար մեզ սթափեցնելու
մեր թմրած վիճակէն:

* * *

Բռունցքի արագ հարուածներով, ուժգնօրէն կը
բաղխէին մեր բնակած սենեակի ապակեայ պա-
տուհանը: Բարձրահասակ մարդ մըն էր եկած. եկո-
ղին խոշոր գլուխը միայն կ'երեւէր: Այդ մարդը մեզի
և ամէնքի ծանօթ թագուշ ախպարն էր:

Կատակողներու թագաւորը, շատախօսներու իշ-
խանը, որուն բերանը գոց վիճակի մէջ հանգիպիլ
գրեթէ անկարելի էր, քունը միայն կը յաղթէր իր
այդ յոռի յատկութեան: Այսուհանդերձ մէկ մարդ իսկ
չի կար որ իրմէ գօ՛ճ չի մնար:

Նա միշտ կը հաղորդէր ամէնքին հեռագրալու-
րեր՝ Բարիդէն, Լոնտօնէն և Ուաշինկթընէն, հա-
կառակ որ հեռագրաթելերու ցանց անգամ գոյու-
թիւն չունէր իրենց բնակած երկրին մէջ. այդ իսկ

պատճառաւ կ'անուանէին զայն «Աղքատաց լրագիր» անունով. այսուհանդերձ իր սոյն բացառիկ յատկութիւնը արհեստին շատ յարմար էր մուսնետիկ ըլլալուն համար:

— Բարի լոյս ձեզ, ո՛վ երջանիկ արարածներ, պոռաց ան պատուհանի զուրսի կողմէն:

— Եւ Աստուծոյ բարին քեզ, Թագուշ ախպէր, կանչեցինք մենք ներսէն՝ պատուհանի փեղկերը բանալով:

— Պա՛ս՛վօ ձեզի, որ ձեր Թագուշ աղան բնաւ չէք յիշած. հէ՞, այնպէս չէ՞, է՛հ, այս աշխարհ է, աչք չունիմ, բարով խերով վայելեցէք:

— Քա՛ւ լիցի, Թագուշ ախպէր, ինչո՞ւ չը յիշենք ձեզ, հրամմեցէ՛ք ներս, ձայն տուինք մենք ներսէն:

— Լեցո՛ւր, լեցո՛ւր, հրամայեց ան, մեզի ցոյց տալով օդիին խոշոր շիշը, որ կանգուն կեցեր էր սեղանին մէջտեղ և դեռ բոլորովին չէր գատարկուած իր պարունակութենէն, աւելի կը նախընտրեմ զուրսէն խօսիլ, քան թէ ներս գալով ինքնակոչ հիւր մը ըլլամ. շո՛ւտ ըրէ, պոռալով պոռալով կոկորդոս չորցաւ, շունչս հատաւ:

Սակայն, որո՞ւ քով կարողութիւն էր մնացած, Թագուշ ախպօր սպասարկելու, երբ մենք, գրաւուած անոր տարօրինակ խօսակցութենէն, չորս-չորս ականջներով ունկնդիրներ էինք դարձած առանց ուշադրութիւն իսկ ընելու օդի լեցնելու անոր հըրաւէրին, մինչ նա բարկանալով պոռալ սկսաւ.

— Պէտք է անպայման ողորմութիւն խնդրողի մը պէ՞ս ուղելու ենք որ գաւաթ մը օդի տաք. ամըջցէ՛ք, ամըջցէ՛ք:

— Քա՛ւ լիցի, Թագուշ ախպէր, հրամմեցէ՛ք, ըսինք իրեն և իսկոյն գաւաթ մը օդի երկարեցինք:

Թագուշ ախպէր օղին մեր ձեռքէն առնելուն պէս
քի վերին Երուսաղէմ խաւրկու գործողութիւնն այն-
քան արագ կատարեց, որ զարմացած մնալով առար-
կեցինք իրեն.

— Անուշ ըլլայ, Թագուշ ախպէր, սակայն ա-
ռանջ աղօթքի կամ շնորհաորութեան օղի կը խըմ-
ուի՞, ըսէ՛:

— Լեզի ըլլայ, հոգ չէ, միայն թէ խմող մարդն
ալ գոնէ հասկնայ թէ՛ բան մը խմեց, պատասխա-
նեց նա մեզի և պարապ գաւաթը վերադարձնելու
պահուն՝ կատակելով շարունակեց.

— Ի՞նչ է աս, պլպո՞ւլ է ջրածնիդ, կոկորդիս
մէկ կողմը չոր կը մնայ դեռ:

— Տղա՞յ ենք որ չր գիտնանք այդքանը, կե-
ցի՛ր նայինք, Թագուշ ախպէր, դեռ չի սկսան ք, ը-
սինք իրեն, ու այս անգամ խոշոր գաւաթ մը հը-
րամցուցինք:

— Հա՛, տեսա՞ր, ըսաւ, աչքերը խոշոր գաւա-
թին տնկելով, ասոր համար կ'արթէ թէ՛ օրհնութիւն
թէ՛ աղօթք:

— Աղօթէ նայինք ուրեմն, Թագուշ ախպէր,
խնդրեցինք իրմէ:

— Աստուած, և Տէրն մեր Յիսուս Քրիստոս,
ձեր մէջ գտնուող ամուրիներուն մէջ մէկ սիրուն
նշանած տար:

— Սա մէկ հատն ալ իմ ձեռքէս պիտի խմես,
Թագուշ ախպէր, ըսաւ Պ. Խունկիկ, որ ամուրի էր:

— Աստուած, և Տէրն մեր Յիսուս Քրիստոս,
աղասէ ու փրկէ ա՛յն մարդիկները, որոնք կը տա-
ռապին գէշ կնիկներու ձեռքէն:

— Ամէ՛ն, ամէ՛ն, արտասանեց մեր մէջէն մէկն
ալ երկիւղալի շեշտով, որ շատախօս ու կոռւազան
կնոջ մը այրն էր, ու քառորդ մը նուէր տալով,
խնդրեց որ դեռ շարունակէ իր աղօթքը:

— Ատուած, և Տէրն մեր Յիսուս Քրիստոս, ազգիս հայոց ազատութիւն պարգեւ է

— Ամէ՛ն, ամէ՛ն, ձայնեցինք մենք միաբերան:

— Հարուստներուն գութ և աղքատներուն համբերութիւն շնորհէ. նմանապէս Տիար Աբրահամ աղային տայ այնպիսի զգացում մը, որուն շնորհիւ իր հազար ոսկիէն խեր ու առատութիւն բաշխէ ամենուրեք:

— Ամէ՛ն, ամէ՛ն, աւելցուցինք մենք ու ըսկըսանք թագուշ ախպօր հետ գաւաթներ զարնել:

Թագուշ ախպօր չափազանց գոհ մնալով մեր առատաձեռնութենէն, չուզեց բաժնուիլ մեզմէ և ըստ իր ընկալեալ սովորութեան, սկսաւ մեր գըլուխները արգուկել, շարունակ խօսելով սուտ ու իրաւ պատմութիւններ, և աջէն ու ձախէն հաւաքուած աղյատ մտքի լուրեր:

Ան սկսաւ նախ թաղական խորհուրդի աղաներէն, որոնց ամէնքն ալ իբր թէ աթոռի սիրահարներ և փառասէր մարդիկ ըլլալուն համար է որ հազար կտոր են եզեր քուէ մը աւելի շորթելու համար ի հաշիւ իրենց անուան:

— Իրա՞ւ կ'ըսես, հարցուցինք մենք իրեն, հետաքրքիր ցոյց տալով մենք զմեզ, որպէսզի նա աւելի ընդարձակէ իր հետաքրքրական և ազգային խնդիրներ շօշափող պատմութիւնը:

— Աւելին կ'ուզէ՞ որ ըսեմ ձեզի, ըսաւ ան, ուրախ ըլլալով որ զիսքը մտիկ կ'ընենք:

— Այո՛, այո՛, պոռացինք մենք ներսէն:

— Ուրեմն լեցո՛ւր գաւաթ մը ևս, դարձեալ կոկորդս չորցաւ:

Եւ քանի մը ուժգով ճնկելէ յետոյ խոշոր գաւաթ մը օղի ևս, շարունակեց.

— Այո՛, պարոններ, այժմու աղաները ամէն

գնով թաղական ընտրուիլ կը ճգնին, որպէսզի իրենց համար աշխատանքը՝ քիչ, վարձատրութիւնը՝ շատ, գործ մը ճարեն, եթէ անգործ են. իսկ եթէ գործերնին լաւ է, իրենց ազգականներուն մէջ գլուխուած անգործ մարդոց համար գործ հայթայթեն:

— Շատ չի յառաջանանք այդ շաւղով, պոռաց Աբրահամ աղան, զգացնելով թագուշ ախպոր թէ՛ ինք ալ թաղական աղաներէն ըլլալով, այժմ իր ներկայութեան անտեղի էր իր պաշտօնակիցներուն հանդէպ նմանօրինակ խօսքեր ընել:

— Ս՞ուտ կը խօսիմ միթէ, բարկացաւ թագուշ ախպարը և աւելի բարձր ձայնով շարունակեց. ըսէ՛ք, պարօն, ըսէ՛ք ինծի թէ՛ Մեկքոն վարժապետը օրական չորս օխա հաց ուտելէ զատ ուրիշ ի՞նչ գիտէ, որ տարին 750 դահեկան կը վճարեն ազգին սնտուկէն, ինչու որ՝ թաղականի մը մօրաքրոջ որդին է, պրծաւ գնաց, ս՞վ կարող է հակառակիլ. մինչդեռ եթէ իրեն հարցնելու ըլլաք ու ըսէք թէ՛ հաւկիթը ո՛ր մէկ ծառի պղուղն է, չպիտի կարողանայ պատասխանել. ձգէ՛ որ՝ Աղամի մօրեղբօր անունն ալ չը գիտէ դեռ:

— Իրաւունք ունիս ըսինք մենք իրեն, չի վշտացնելու համար զանի, և ապա որպէսզի քիչ մը ան իր անհատնում ու միանգամայն անախորժ պատմութեան նիւթէն շեղի, հարցուցինք իր առաքելութիւնը:

Թագուշ ախպարը, սակայն, հազիւ իր բերանը բացեր էր որ պատասխանէ, մեր ընկերներէն իրենց կիկ, պատուհանին առաջ վազելով գոչեց.

— Թագուշ ախպէ՛ր, թագուշ ախպէ՛ր, ո՛րքան լաւ կը լինէր, եթէ ես ու դուն թաղական աղաներ ընտրուած ըլլայինք:

— Կը նստէինք փառաւորապէս Առաջնորդարա-

նի թաւշապատ թիկնաթոռներուն վրայ, յարեց թագուշ ակապեր իր կուրծքը փքացնելով .

— Օրհնեալ օղիին խոշոր շիշը կը տնկէինք կանաչ սեղանին ճիշդ ու ճիշդ մէջտեղը, աւելցուց խունկիկ աղան, բռունցքի զօրաւոր հարուած մը ևս տալով սեղանին :

— Կը ճնկէինք մէկ մէկ գաւաթ, գումարեց թագուշ ակապարը, այրող կոկորդը իր թուքով թրջելու դժուարին փորձով մը :

— Կը լեցնէինք երկու առ երկու, փութաց իսկոյն բազմապատկել խունկիկ և փորձով իսկ ցոյց տալու համար խլեց շիշն ու գաւաթը սեղանին վրայէն ու սկսաւ պարպել, երեւակայութեանը մէկ իր հերոսական խոյանքին անձնատուր, չզգալով նոյնիսկ թէ՛ գաւաթը եզերքն ի վար էր բռնած և սքանչելի օղին ի զուր գետին կը թափուէր, ու երկարեց իր խօսակից ընկերոջ :

Թագուշ ակապար, առնելով պարապ գաւաթը իր ընկերոջ ձեռքէն, մինչև երկինք բարձրացուց միշտ եզերքն ի վար շրջած և ի խոր սրտէ բացագանչեց :

— Ո՛վ դու հոգիներու սուրբ ոգի, դու հազար ապրէ մեզ համար, մեզ և թաղական աղաներու կենացը համար, Եւ շրթունքին տանելով, սկսաւ ծրծիկ պաղ ու չոր ապակին :

— Թաղական աղաները իրենց կարեւոր որոշումները դռնփակ ժողովներու մէջ կուտան միայն, գոչեց իսկոյն Աբրահամ աղան, հասկցնել ուզելով թագուշ ակապոր թէ՛ պիտի ստիպուէր պատուհանը իր երեսին գոցել, եթէ աւելի ևս շարունակելու ըլլար այդ անհամ կատակը :

Մինչդեռ թագուշ ակապար, կռահելով ճշմարիտ թաղականին ըսելիքները, չի թողուց որ շարունակէ և իսկոյն խօսքին նիւթը փոխելով ըսաւ .

— Ահ, ներեցէք, Աբրահամ աղա, շիտակը մոռցայ ձերին հարստացած ըլլալուն համար հողաբարձու և թաղական ընտրելնին, այսուհանդերձ ծուռ նստինք ու շիտակ խօսինք, ըսէք խնդրեմ ո՞վ ձեզի բարև կուտար երբ դեռ վիճակահանու թեան հազար ոսկին չէիք շահած:

— Կորսուեցէք ուրհմն թշուառական, բաւական է այլևս, պոռչտաց Աբրահամ աղա զայրանալով ու գէտ պառաջ վազեց որպէսզի պատուհանին փեղկերը գոցէ:

Մինչդեռ թագուշ ախպարը, իր կարգին փեղկերը ետ հրելով.

— Կ'աղաչեմ, ըսաւ, ձեզի բարիք մը ըրած ըլլալու համար սա ալ ըսեմ ու երթամ. ինչո՞ւ վարդապետներու պէս այս գոլորշապատ ճգնարաններու մէջ բանտարկուեր մնացեր էք, չէ՞ք տեսներ որ սենեակին օդը գէշ կերպով ապականած է, դուրս չելլէ՞ք պահ մը, որպէսզի ձեր գոլորշապատ ուղեղները լոյս տեսնեն և զով օդին մէջ ձերին ուռած աչքերը բացուին:

— Ի՞նչ օդիի գոլորշի, թագուշ ախպար, մէջ մտաւ դարձեալ խուճկիկ, կ'երևել ձեր հոտառու թեան գործարանները հիւանդացեր են, որ խուճկին հոտը կը շիտթէք օդիի շոգիին հետ. ճիշդ չե՞մ զրուցեր, միթէ այսօր կիրակի չէ՞, ինչո՞ւ տարբեր հոտ զգալ:

— Իրա՛ւ, իրաւ, այսօր կիրակի է, հաստատեց թագուշ ախպարը և լիաշուրթն ախորժակով մը շարունակեց.

« Հրաշալի, անիմանալի թատերախաղ մը պիտի ներկայացուի թատրոն Եթերի մէջ. Ապուշ Նազարի հարսանիքը տեղի պիտի ունենայ, հարբած մարդ մը պիտի մեռնի, երէցկինը անձնասպան պիտի ըլ-

լայ և վերջապէս տէրտէրին մօրուքն ալ պիտի խուզեն, շտապեցէք դուք ալ, շուտ ըրէք, արար աշխարհ հոն կը թափուի, առէք յայտագիրն ալ»:

Այս կարեւոր լուրերը հաղորդելով Թագուշ ախպար, քանի մը հատ թռուցիկ - յայտարարութիւններ նետեց պատուհանէն ներս և մոռցուած կարեւոր գործ մը վերջիչողի փութկոտ վազքով մը անյայտացաւ:

Մեր ընկերներէն Պ. Գաւիթ, հատ մը վերցնելով յայտագրէն, հեռուեալը կարգաց:

«Այսօր, կիրակի, 30 Մարտ, յամի Տեառն Յիսուսի Գրիստոսի 1938ին, թատրոն Եթերի ընդարձակ և օգտուուն սրահին մէջ մեծ պատրաստութեամբ պիտի ներկայացուի «Ապուշներու Հարսանիք»ը. հոգեկան ըմբռնումով հարուստ և իմաստասիրական խորհուրդներով լի հովուերգութիւնը:

«Ուստի, կը խնդրենք թախանձագիրներէն, ա՛յն առատաձերն պարօններէն, որոնք ամուրի են և քաջ, այն տիկիներէն, որոնք ազնիւ են և ներող, և նամանուանդ ա՛յն օրիորդներէն, որոնք գեղեցիկ են և հաճոյակատար, թող փութան Ապուշ Նազարի հարսնեւորներն ու խնամիներն ըլլալու և մէկ ոսկի չնչին գումար մը միայն ի ձեռին՝ շտապեն դէպի պարտականութիւն:

Ձի զրկուելու համար սոյն բացառիկ ամուսնութեան առթելիք հաճոյքներէն, — զի օգուտ պիտի չընէ վերջին լաց, ոչ կճրտում և ոչ ալ կափկաւումն ատամաց՝

Ի դիմաց Թաղական Խորհուրդի՝

Ս.Բ.Ս.Հ.Ս.Մ

— Իսկապէս շատ հետաքրքրական կ'երևուի հաստատեց Պ. Դա իթ, երբ իր ընթերցումը շրայուց:

— Հարկ է գիտնալ թէ մեր մուտքը թատրոնէն ներս ընդունելի պիտի ըլլա՞յ, առարկեց խոնկիկ, ուշադրութիւն չըրի՞ք. պայման դրուած է, օրիորդներ չենք որ բրնձափոշի և ներկ գործածենք՝ զեղեցիկ երեւալու համար, իսկ մեզ համար... ո՞վ պիտի հաստատէ մեր քաջութիւնը:

— Ապուշ մի ըլլար, ըսաւ պ. Ռուբէն՝ իր տաքցած ուղեղը զովացնելու համար վարունգի կեղեւ մը փակցնելով ճակատին, ինչո՞ւ ուրանալ Աբրահամ աղայի ընկերակցութիւնը մեզի հետ:

— Ա՛հ, գոչեց Աբրահամ աղա, խոր մտածմունքի մէջ ինկած գլուխը վեր առնելով և ձեռքովը ուժգնօրէն զարկաւ ճակատին:

— Ի՞նչ կայ, ի՞նչ կայ, հարցուցինք իրեն:

— Ի՞նչ կ'ուզէիք որ զեռ աւելին ըլլար. պատասխանեց ան մեզի:

— Աստուած հասնի, ի՞նչ եզար, շուտ ըսէ, պնդեցինք մենք:

— Ամբողջ ժողովուրդին առաջ ծաղր ու ծանակեղանք, շարունակեց ան վշտագին եղանակով մը իր մտածումներուն մէջ խորասուզուած և հակեց իր ծանր գլուխը ընկերոջ ուսին վրայ:

— Ա՛հ, ա՛հ, օգնութիւն. կը խնդրենք, ի՞նչ գէշութիւն պատահեցաւ, աղերսանքով թախանձեցինք մենք կրկին:

— Այս ի՞նչ փորձանք է գլխուս եկաւ, շարունակեց Աբրահամ աղա գլուխը վեր բարձրացնելով, այս ի՞նչ խայտառակութիւն է, վաղը պիտի չըսէ՞ ժողովուրդը մեզ թէ՛ ազգին դատարկուած սնտուկը լեցնելու համար թատրերգութիւն սարքած ենք և կը հարբինք: Մենք չէի՞նք այս յայտարարութիւնները

ԲԱՐԵՆՊ. ԿՈՂՈՊՈՒՏԸ

հանողը և ցրուել տուողը, վերջապէս մենք չէի՞նք խոստացած մեր ներկայութիւնով խրախուսել ժողովուրդը յօգուտ անօթի վարժապետներու ապրուստին, որպէսզի անոնք կարողանան գոնէ նոր տաքատ մը գնել, յօգուտ տէրաէրին, որպէսզի նա անսուաղ չի մեռնի ու հայր մեր մը ըսել կարենաւ լու չափ գոնէ սնունդ ստանայ: Եւ վերջապէս յօգուտ ազգային սնտուկին, որուն մէջ սարդեր իրենց թակարդներուն մէջ ճանճի հարսանիքներ կը սարքեն ամէն ժամ:

— Հա՛, հա՛, հա՛, քահ քահ մըն է փրցուց կունկիկ, իր նստած աթոռին վրայ ցատքելով, այդ է ուրեմն ձեր տառապանքներուն ամբողջ պատճառը:

— Ուրեմն ինչո՞ւ աւանակներու պէս սպասենք դեռ, դիտողութիւն ըրաւ Պ. Դաւիթ:

— Իբաւուենք ունի մեր ընկերը շեշտեց Պ. Ռուբէն, քանի ուշ չէ, կրնանք ճամբայ ելնել:

— Արդէն մենք պայմանագրուած ենք Ապուշ Նազարի թատրոնին համար, լրացուցին նուագաւ ծունկերը:

— Ուրեմն համաձայն ենք ամէնքս ալ:

— Օ՛ն ուրեմն ճամբայ:

— Կեցցէ՛ մեր Աբրահամ աղան:

— Կեցցէ՛ իր հազար ոսկին:

— Բերանը կը պատռենք մեզ հակառակողին:

— Որոշումնիս որոշում է անվերադարձ:

Եւ այսպէս ընդհանուր եռուզեօի և իրարանցումի մէջ, ահազին ազմուկով դուրս կը թափուին Աբրահամ աղայի հարբած բարեկամները. անոնցմէ մին՝ օղիին դատարկ շիշը իր հետ առած, ուրիշ մը՝ շերտ մը մսի խորոված, երրորդ մը՝ կարմրած հաւու մը ոտքերէն բռնած և նուագախումբի ընկերակցութեամբ՝ երգելով ու պարելով կը բռնեն թատրոնի ուղին:

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ՝ ՀԱՐԲԱԾԻ ԱԶՔԵՐՈՎ

Դուրսը կեանք ու շարժում կար, դուրսը կար խինդ ու ծիծաղ, և դէպի թատրոն «Եթեր» առաջնորդող մեծ պողոտան, կ'ալեկոծէր իր յարակից թաղամասերով:

Կառքեր՝ արագօրէն կը թաւալէին, ձիեր՝ քառասմբակ կ'արշաւէին՝ քաջ ձիաւորներու ձկուռ մարզանքներուն ներքեւ, շոգեկառքի վարիչներ՝ վտանգ մը աւետող ահագին ազմուկներ կը բարձրացնէին, խարաղաններ կը շաչէին, սուլիչներ կը սուլէին. և այս բազմագոյն խառնիճաղանչին մէջ, էշ մը իրմով հեռաքրքրուողներու շոյանքներէն շքփացած, անդադար կը զուար բարձր ձայնով:

Իսկ մարդկային եռուղեւը՝ հասած էր իր գազաթնակէտին:

Այրեր և կիներ, երիտասարդ թէ ծեր, հարուստ թէ աղքատ թափօրներ կազմած, փողոցներու գըլխուն կ'սպասէին պարապ կառք մը գտնել կարենալու սին յոյսով, որը՝ շատ դժուար էր դարձած, քանի որ թատրոնի ուղղութեամբ սուրացող ամէն մի կառք լիքն էր վարձուած տաքղուլս երիտասարդներով, որոնք ուրախ զուարթ կ'երթային «Ապուշներու Հարսանիքը» ղիտելու, երգելով ու պարելով և մերթ րնդ մերթ բարձրազակ հուրրա՛ներու գոռում ու գոչումներով օդը թնդացնելով, իսկ իրենց կառէն վազող բազմագոյն լաճերու զուարթ

ճչոցը, խառնուելով վազոզ ձիերու վախճինն ու անոնց համաչափ սանատրոփին հետ կը ներշնչէին քառաձայն նուազի մը տպաւորութիւնը՝ ունկնդիր հասարակութեան ականջին:

— Հէ՛յ, հէ՛յ կառասպան, կեցի՛ր, կը պոռչտար անդադար՝ իր նշանածին հետ կապուելու աստիճան ամուր, անոր թեւին մտած երիտասարդ մը, կառքի մը ետեւէն վազելով. կեցի՛ր կ'աղաչեմ, ու լսէ ինչ որ պիտի ըսեմ քեզի:

— Շո՛ւտ ըսէ ըսելիքդ, կը պոռար կառասպանը:

— Մեր երկուքին համար թափուր նստարան մը միայն, եթէ կարենաս ճարել, տասնի փոխարէն քըսան կը վճարեմ քեզի. յոգ չէ՛, գիրկ գիրկի ալ կը նստինք մենք:

— Քառասունն ալ եթէ վճարելու ըլլաս, ուշ արթընցողներու համար այսօր տեղ չկայ, նամանաւանդ փողոցին մէջ չէ որ գիրկ գիրկի կը նստին, կը պատասխանէր կառասպարը, ծաղրածու քմծիծաղով մը իր մտրակը աւելի ուժգին շաշեցնելով ձիերու քամակին:

— Պէտք չէ ուշանանք, անուշի՛կս, հանրակառք առնենք գոնէ, կ'աղերսէր օրիորդը մեղմիւ, իր ներկըւած շրթները կծկելու ամէն ճիգ չի խնայելով խօսելու ժամանակ, որպէսզի փիղի մը ականջին հաւասարող խոշոր բերանը՝ պզտիկ ցոյց տայ. չէ՞ որ վաղը մենք ալ պիտի ամուսնանանք, ինչո՞ւ անփորձ ներ, կայանալ մեզ պսակող քահանային առաջ:

— Իրաւունք ունիս, պլպուլս, կ'առարկէր պատանին՝ իր սիրուհիին պատեհ թէ անպատեհ ամէն ըսածները կատարելու գատապարտանքէն կարմրելով, սակայն չե՞ս տեսներ որ հանրակառքերը մինչև իրենց յետին սանդուխները լեցուն են չարաճճի տըղէկներով. որոնք ամէն վտանգ յանձն առնելու

պատրաստ են միշտ. քեզի պէս սիրուն օրիորդի մը համար. ի՞նչպէս քեզ տեղաւորեմ անոնց քով:

Այս շուարած զոյգին խօսակցութիւնը պիտի չի հատնէր, եթէ արագընթաց սուրացող հեծելանիւ մը մէկէն օրիորդին բաղխելով, անոր նուրբ շրջազգեստէն բաւական խոշոր կտոր մը պատռած ու միասին տարած չըլլար:

Այս չափազանց տարօրինակ և ծիծաղաշարժ պատահարը՝ բնական է պիտի չի վրիպէր մեր շարածճի իյունիկի տեսողութենէն:

Ուստի երբ նա նշմարեց գժբազդ օրիորդին մերկութիւնը ծածկելու հապճեպ գործողութիւնը և սուրացող հեծանիւին հետ՝ անոր շրջազգեստին փախուստ տալը, ահագին քահ-քահ մը փրցուց, ոլոր-մոլոր դառնալով հեծանւորդի ետեւէն վազել փորձեց, բաց օդին մէջ ազատօրէն ծածանող մետաքս կտորը գրաւել, գերի առնելու տենչանքով:

Ա՛խ, այդ պատանիները, այդ շփացած չա՛ր պատանիները, որոնք վարպետ մասնագէտներ էին դարձած՝ զուարճանալու համար այլազան առիթներ ստեղծելու իրենց նուրբ արուեստին մէջ, որոնք տիւ և գիշեր հանգիստ ու դադար ըսուած բանը չունէին, իրենց արիւնին պէս խենթ և իրենց տարիքին չափ ալ չար էին, իսկ այժմ, Ապուլնեբու Հարսանիքը փառաբանելու պատրուակը մզեր էր զիրենք մը: ումի, կը մտնէին ամէն ծակ ու ծուկ, և ասդ ու անդ այլանգակ սուլոցներով՝ կը դառնային ու կը գառնային շուրջը, ուր որ տեսնէին գեղեցիկ օրիորդ մը և կամ ուր որ կռահէին հաւանականութիւնը, անկիւնադարձի խաղով մը գեղեցիկ աղջկան մը բաղխուելու կամ անոնց վրայ թաւալելու տարազեղ ցանկութեամբ, ունենալով իրենց ձեռքին բռնած կամ հեծանիւի ձողունին

կապած մէկ-մէկ դրօշակ, որուն վրայ մետաքս թելերով հիւսուած կ'երեւէր Ապուշներու փառաւոր Հարօսանիքը ծանուցանող խոշորատառ յայտարարու թիւններ:

Աւելի հետաքրքրականը կար սակայն:

Հոն էր մեր Աբրահամ աղան՝ իր հարբած բարեկամներու շքախումբովը, որոնք բոլորուած էին զգեստաւորուած կազ աւանակի մը շուրջը:

Աւանակին վրայ, գէպի ծուռ կողմը նստած էր՝ դարուս հանած վարած լաճերէն ամենաչարածճին: Տղան իշուն պոչը առած էր ձեռքին և կը քաշէր ու կը քաշէր այնքա՛ն ուժգին, մինչև որ էշը դառնար ձայնաւոր և զգացած ցաւէն ճչալով՝ դուրս արտաքսէր իր փորին մէջ խտացած ազտոտ կաղերը, ինք ևս իր կարգին՝ կենդանիին նմանելու աստիճան գունաւոր ձայներ արտադրելով և երգելով աւսոր հետ՝ կը պոռար ու կը պոռչտար անդադար և զզրգացող ազմուկով՝ ժողովուրդը կը հրաւիրէր այդ օր գէպի թատրոն «Եթեր», բաց աչքերով դիտել կարենալու համար այն բացառիկ բազդը, զոր վիճակուած էր Ապուշ Նաղարին և անոր շնորհիւ կը վիճակուէր նոյն բախտը նաև իրեն:

Իշուն ետեւէն Պ. Ռուբէն՝ ձեռքի գաւազանով չափ կուտար իշապանի շարժումներուն և իրենցիկի զինուորական համաչափ քայլերով ուղղութիւն կուտար աւանակի կազ ոտքերուն:

Աբրահամ աղան ժամերով քարոզ կը կարդար, ամէն իրեն հանդիպողներուն ու կը յանձնարարէր առատաձեռն ըլլալ ազգայնոց սնանկութիւնը և աւսորնց դատարկուած ուղեղին հետ ազգային սընտուկը լեցնել կարենալու համար: Իսկ իր նուագախումբի անդամները հազարէ աւելի դպրոցական մանչ ու ազջիկներու հսկայ թափօրի մը գլուխն

անցած, անքուն աչքերով և չորցած կոկորդով դեռ
ևս կը յամառէին զդալի ընել իրենց ներկայութիւնը:

Նոր հարսի խաղ մըն էր անոնց կատարածը:

Երկարահասակ մանչու մը գլխին խոշոր մաղ
մըն էին կապեր, մաղին վրայ շարեր էին կարմիր,
ճերմակ ծաղիկներ, որուն վրայ ալ սպիտակ շղարշ
մը ձգելով շիներ էին գեղեցիկ հարս մը:

Կեղծ հարսը մէջտեղերնին առած, նազանի քալ-
ուածքով կը տանէին դէպի թատրոն Եթեր մեծ
աղմուկով, երգելով ու պարելով նուագին հետ.
Արբանամ աղայի հարբած խումբին միացած:

Անոնց անմեղ շրթներէն բարձրացող իւրաքան-
չիւր «կեցցէ՛» ապուշ Նազարին հարսը» բացազան-
չութեան, հարսի գլխին մաղը կ'ըսկսէր կլոր-կլոր
դառնալ, կուրծքը կ'ըսկսէր ուռիլ ու լայննալ և
հանդիսատեսներու օղբ թնդացնող ծափն ու կեցցէ՛-
ները լիահագագ «հուրբա՛»)ներու հետ հարսանիքի
մը խրախճանութիւններէն ալ աւելի թովիչ մթնո-
լորտ մը կը ստեղծէին և որուն հետին ժողովուրդը
այժմ աւելի նախամեծար կը համարէր անոնց հետ
միասին պարելով և անոնց հետ միասնաբար ցատ-
քըռտելով երթալ թատրոն և կառքի մը համար վը-
ճարելիք դրամովնին ալ մէկ մէկ գաւաթ օղի ճըն-
կել ապուշ Նազարի ամուսնութեան ի խնդիր և
հանգուցեալ թաղական խորհրդոյ նախկին աղանե-
րու կենացը:

Ե.

ԹԱՏՐՈՆԻ ՍԵՄԻՆ

Թատրոնի սեմին ենք հասած արդէն և բաղ-
մութիւնը ճեղքել ու տոմսակ մը առնել կարենալու
համար երբ հարկ կ'ըլլայ բաւական ժամանակ սպա-

սել, կամայ ակամայ կը վիճակուի մեզ լսել երկու կիներու միջև տեղի ունեցող սոսկալի կռիւ մը:

— Ա՛յ, ի՞նչ թուն տուտու, զո՞ւն ալ, մեզայ Աստուած, զուն այստեղ ի՞նչ գործ ունիս, զարմացած շեշտով մը դիտողութիւն կ'ընէր վերջին նորածնեութիւնով պճնուած չքնաղ հարս մը իր քով եկող պառաւ կնոջ, զոր իրենց դրացի էր:

Նորեկ պառաւը այն հարիւրամեայ կիներէն էր որոնք այս աշխարհի մէջ իրենց պաշտօնը լի ու լի կատարել լինցնելէ յետոյ, այլ ևս պարտասած անդրաշխարհի երանելի կեանքի ծնունդին կը սպասէին տիւ և գիշեր:

Ինչպէս պառաւը աւելին ըլլալով՝ քայլ մը ևս առաջ անցած էր իր տարեկիցներէն և այդ պատճառաւ, անոր մարմնոյն վերի մասը մէջքին վրայ ու լսրուելով՝ դարձեալ վարի աշխարհի գուռին հասեր էր, կամ հասնելու մազ էր մնացեր, ահա այդ պըզտիկ միջոցն էր միայն, որ զեռ կը յամառէր և կ'արդիւնէր կեանքի և մահու միացման կէտին զուգորդումը, տոկալու համար օգնութեամբը իր ձեռքին բռնած նոյնքան տոկուն և հաստարուն գաւազանովը:

— Նազարին հարսանիքը տեսնելու կ'երթամ, աղջիկս, կը պատասխանէր պառաւ ինչպէս տուտու՝ իր խօսակիցը դիտել կարենալու համար կիսաբողոքակաձև մարմինը շտկելու անկարելի փորձ մըն ալ ընել ջանալով:

— Մեզայ, Տէ՛ր ողորմեայ, այս տարիքի՞դ, կը բացաբանէր հարսը, իր զարմանքէն մտաք խածնելով և միւս ձեռքով ալ կը ցնցէր իր ամուսնոյն, որ ան ալ ուշադրութիւն դարձնէ ու դիտէ ինչպէս տուտուն, որպէս տարօրինակ մի էակ կամ ինչպէս մի անբնական երեւոյթ:

— Վա՛յ, ջլզի՛կ քեզի, կը սկսէր կորաքամակ պառաւը՝ բանալով իր օրհնեալ բերանը, ինչո՞ւ, ինչո՞ւ դուն պիտի երթաս եղեր և ինչո՞ւ ես ալ պիտի չերթամ եղեր. երկու անգամ արդէն գացեր եմ ու այս ալ երրորդ անգամն է որ կ'երթամ. տոմսակին գրամը քու էրիկդ չէ որ պիտի տայ, իսկ դո՛ւն, եթէ իրօք պարտաճանաչ հարս մըն ես, դուն տունդ նստէ, կը հասկընա՞ս, նստէ՛ տանդ մէջ և ամուսնոյդ ու զաւակներուդ կերակուրը պատրաստէ, իրաւ չե՞մ զրուցեր միթէ. երբ մենք ձեզի չափ էինք, կարո՞ղ էինք միթէ տանը դուռէն դուրս ելնել, կարո՞ղ էինք միթէ գործէն աչքերնիս բանալ, և միթէ կարո՞ղ էինք մեզմէ մեծի մը հետ այս կերպ խօսք խօսիլ. մէյ մըն ալ եկեր և տնկուեր ես զիմացս առանց խպնելու ու առանց կարմրելու խօսք կը խօսիս, հէ՛, չամչցած:

— Քա մայրիկ, կմկմաց հարսը պառաւ կ'ոջ զօրաւոր պաշտպանողականին առաջ նուաստացած զգալով ինքզինք. ես գրամին համար չը՛ի քեզի, միթէ դուն կարօտ մէկն ես, ոջ ըլլան զաւակներդ. ոջ մնան թոռներդ և թոռնորդիներդ, ուրոնք, փա՛ռք Ամենակարողին, կարօտ մարդիկ չեն, ձգէ՛ որ եթէ ամուսինս ալ վճարելու ըլլայ, յանցանք մը գործած չըլլար:

— Տակաւին կլ խօսի՞ս դուն այդպէս համարձակ, տակաւին չե՞ս ալ լոեր և բերան ալ ունիս դեռ բանալիք, եթէ ոչ կը փափաքիս որ ես քեզ լոեցնեմ առ դաւազանովս լեզուդ կափարիչ դարձընելով չարնալիք կոկորդիլ:

Իր բարկութենէն մարմնոյն ջրղերը մատի մը հաստութեամբ ուռած ու իր դէմքի կատաղութենէն շառագունած ջատուկ կնիկը, այնպէս կ'երեւէր թէ, խօսքը իսկոյն գործի ալ վերածելու զօրաւոր մար-

մաչ մը կը զգար, եթէ չզգար գետին դառորուելու վախը, իսկոյն ոչ գաւազանը գետնէն անջատելու ըլլար:

Մինչդեռ նոր հարսն ալ, արդէն ջղային, նման քսաներորդ դարու բոլոր այն հարսերուն, որոնց ամէն մէկ խնդրանքը իրենց ամուսնոյն համարժէք է հրամանի և որոնք մի միայն շոյանքի և փաղաքշանքի առարկայ են դարձած, նման քսաներորդ դարու այն բոլոր հարսերուն, որոնք՝ իրենց ամուսնոյն և իրենց զօքանչին հանդէպ բարկանալու իրաւունք են ձեռք ձգած, ի՛նքն ալ բազմաթիւ ծանօթ թէ անծանօթ հանդիսատեսներու առաջ ջատուկ կ'նսջ մը խիտ յանդիմանութիւնները մարսելու անկարող ու համբերութեան մինչև վերջին կաթիլը սպառած, կը պատասխանէ:

— Յնդած պառաւ, դո՛ւն, ջատուկ կ'նիկ, ողջերը չեն կարող ձեռք վերցնել իմ վրայ, որպէս զի գերեզմանի ճամբան բռնող մէկէ մը վախնամ: Այդ կոշտ ու կոպիտ վարմունքիդ համար չէ՞ որ արդէն ճէյրան հարսներուդ արիւնը մտար և այդ չորցած, կռտած ու ջղուտ մատներովդ անոնց գերեզմանները փորեցիր, անոնց թարմ մարմինները ցուրտ հողին խոթեցիր և դեռ չի յագեցա՞ր, գազան. ի՞նչ քսի ես քեզի գէշ, ի՞նչ քրի ես քեզի վատ և մի՞թէ ամօթ է մէկու մը ծերութեանը մեղքընալը, անոր տարիքին մասին արգահատելի գնահատումներ ընելը...

— Գեզի՞ ինչ իմին տարիքս, և ինչո՞ւ ծեր պիտի կոչուիմ եղեր, կմկմաց պառաւը՝ իր գետնահակ գլխուն: Վրայ թափուող լեզուանի հարսին լուացողազականէն ընկճուած, որմէ անմիջապէս յետոյ սկսաւ շրթները գողզողայնել:

Յայտնի էր թէ՛ նա լուռ կ'անիծէր:

— Մի՞թէ սուտ խօսեցայ, բարձր չխօսի՞ս, ինչո՞ւ այժմերու պէս կ'սկսուի սկսար:

— Բնիկի՞ ինչ հասկնալ իմին տարիքս. մի՞թէ շատ մեծ եմ, ինչո՞ւ ծեր սեպուելիմ, սկսաւ պառաւը իր պաշտպանողականը ընել, է՛հ, շատ տառապեցայ, այդ պատճառով ալ շուտ կ'քեցայ. եթէ ե՛ս ալ ժամանակին այդպէս ապրէի, ինչպէս դուն կ'ապրիս հիմա, ես ալ քեզ պէս երիտասարդ հարս կը մնայի:

Խաթուն տուտուն դեռ իր ըսելիքը չէր ամբողջացուցած, երբ հարսին ամուսինը՝ չի կարենալով զսպել իր զարմանքը, սկսաւ քահարահաձայն խնդալ ու իր կնոջ օգնութեան փութալով:

— Իրաւունք ունի մայրիկը, ըսաւ, ինչո՞ւ մեր Խաթուն տուտուն ծեր սեպուելի տակաւին. չե՞ս տեսներ, մօրմէն ծծած կաթին հոտը՝ դեռ բերնէն կը բուրէ. շատ շատ հարիւրը քանի մը տարիներով անց թող ըլլայ. ի՞նչ, մեծ թի՞ւ մըն է, Նոյ Նաահապետը 800 տարիներ ապրեցաւ. դուն մի՛ նայիր անոր ակռաներուն թափած ըլլալուն, տարիքը որոշելու այդ ձեւը՝ անասուններուն է միայն յատուկ:

— Հարիւր քարի տակ մնաս, դուն չէիր զիս կնքող մարդը. ճարահատ սկսաւ զարձեալ անիծել:

— Եթէ ես չէի, շարունակեց հարսին ամուսինը, այն խեղճ մարդն էր որ մեծ պատերազմէն 60 տարիներ առաջ կաթուածահար մեռաւ, երբ թուա՞նդ հարսնիքին ժամանակ սրախաղութիւն կ'ընէր, այնպէս չէ՞, կնիկ:

Խաթուն, բոլորովին վիրաւորուած այս հեզնական վերաբերմունքէն, ճարահատ ստիպուեցաւ հետեւալ անկիրթ աստիճանը հոլովել, և որպէսզի իր խօսքը ուղղակի նպատակին ծառայեցնէ, գաւազանի քանի մը տեղափոխումներով զժուարաւ առջին զարձուց իր մարմնոյն առաջացած մասը, իրանը,

որքան որ կարող էր, քիչ մը վեր բարձրացուց ու բացազանչեց.

— Ստանի զաւակ, դուն ինձ նայէ, ծնելէս մինչ այսօր կ'ապրիմ ես ո՛վ իմին տարիքս հարցընէ, ակռաները նրա կ'աղբեմ ես: Ու շարունակեց համակ կրակ ու բոց և իր ըսելիքը խկոյն յայտնելու աճապարանքին մէջ՝ բռները, կամ բռներուն կէսը կռւլ տալով, մերթ ընդ մերթ կ'ստատ թողլով մէկ ըսածը ցատքելով միւսին յիշողո՞թե՛նէն փախչելէ առաջ ան ալ խառնած ըլլալու փափաքին դոհացում տալու համար:

— Հէ՛յ, նորելուկ տանձենի, եթէ դուն կերպարանափոխուելով մարդ մը ըլլալ կը փափաքիս. մըտիկ ըրէ՛, լաւ մտիկ ըրէ ինչ որ պիտի յայտնեմ քեզ, պայմանաւ սակայն որ, մտիկ ընելէ յետոյ այ, կատարես ըսելիքներս կէտ առ կէտ, կը հասկընա՞ս: Ուրեմն, նախ սա պէտք է գիտնաս, որ դուն միայն ու միմիայն քուկին դունաւոր կ'նօջգ կարող ես խառնուիլ և իրաւունք չունիս մէկու մը անձնական գործերուն, ուրիշի մը հաւատարմութեան համ ուրիշ մէկու մը բարեպաշտական զգացումներուն հանդէպ չար գիտողութիւններ ընել:

«Եթէ դուն տղամարդ ես, փոխանակ իմին տարիքովս հետաքրքրուելու դարձա՛ւր, ուշագրուծիւնդ քուկին կ'նօջգ և նայէ նրա կիրով պատած դէմքը, որ ջրաղացէն դեռ նոր դուրս ելած ալիւրաթաթախ աւանակի մը նման չէ՞ միթէ:

«Նայէ՛ նրա շրթներուն և այտերուն քսած մեղանը, ըսելու համար թէ՛ բարեկենդանի միմոսի մը նման չէ՞ միթէ:

«Վերջապէս նայէ նրա մերկ թեւերը. բաց կուրծքը, մերկ սրունքները ու ամչի՛ր. կը հասկընա՞ս ինչ որ կ'ըսեմ. խպնիլ գիտնա՞ս թէ չէ. ամբջ-

ցի՛ր կ'ըսեմ. զայն քովդ առնելու և փոխանակ
թափարոն բերելու, բազնիք տար զանի, որ եփ ջու-
րով լուացուի, որպէսզի՝ մի քիչ գոնէ շնորհ գայ իր
երեսին և որպէսզի կարողանաս Աստուծոյ շնորհած
գոյնովը ներկայացնել նաև ուրիշի մը:

«Այսուհետև քեզ համար կը մնայ պարտակա-
նութիւն մը, աղամարդոց պարտականութիւննե-
րուն ամենագլխաւորագոյնը, այն է երկաթ շամփուր
մը կարմրցնել այրող կրակի վրայ ու անով տաղել
կնոջդ շատախօս լեզուն, որպէս զի չի կարողանայ
այսուհետև իր նոր հարսի համեստ պատեանէն գուրս
ելնելու յանդգնիլ և կամ իր մուճակէն աւելի ա-
ռաջ ընթանալ»:

«Տղամարդու մը վայել չէ իր պակասաւոր կնոջը
հաճելի դառնալու համար, անոր հետ ընկերանալով՝
իրմէ տարիքով մեծ կնոջ մը վրայ յարձակումներ
գործելը. ծերերու հանդէպ աւելի պատկառանք ու-
նեցէք ու յարգեցէ՛ք զանոնք ա՛յնքան, որքան որ
կրնաք. ահա՛ ինչ որ կ'ուզէի ըսել և ինչ որ ձեզ
ալ պէտք է ձեր ամբողջ կեանքի տեւողութեանը
մէջ, որպէս զի դուք «ճշմարիտ մարդ» կոչուելու
արժանի էակներ դառնաք»:

«Անասուն մը ինչո՞վ պէտք է տարբերել մարդ
էակէն, երբ նա խպնիլ չի գիտեր, երբ նա իր յան-
ցանքին համար կարմրիլ չի գիտեր և երբ նա վեր-
ջապէս . . .»:

Դեռ պառաւ իյաթունին շարժուն կզակը, որ
արծուաձև քթին մօտն էր բերնին ատամներէն մեր-
կացած ըլլալուն համար, բերանին փակցնել ան-
կարելի պիտի ըլլար, եթէ յաղթանդամ մարդ մը,
ազատարար հրեշտակի մը պէս, մէկէն երեւելի չի
դառնար»:

— Մեծ մայրիկ, գոչեց նորեկը բարկաճայթ շեշ-
տով մը, իյաթուն պառաւին ուղղուելով:

— Եկա՞ր, ազուոր թոռս, դո՞ւն ես, աղէ՛կ հասար:

— Դուն ի՞նչ կը խառնուիս, ընդմիջեց նորեկ մարդը՝ պառաւին խօսքը, ուրիշներու մերկութեան ու անոնց բաց ծոծրակին. և ինչո՞ւ անհեռատես ես ու չես խորհիր երբեք թէ՞ քուկին թոռներդ ալ կը վայելեն օծանելիքներու անուշահոտութեանց հետ անոնց ըմբոյխնած հրապոյրները...

Հազիւ թէ այս շանթահարիչ խօսքերը արտասանած, կոթուն տուտուրի թոռը, տեսնելով որ ամէն ոք իրենց վախէն պապանձած սմքեր ու իրենց տեղը դամուեր մնացեր են. պէտքը չզգաց աւելի շարունակել իր յարձակողականը, ուստի մէկ շարժումով գրկեց իր ծերունի մեծ մայրը ու ամբօխը ձեղքելով խոյացաւ թատրոնէն ներս:

2.

ԹԱՏՐՈՆԷՆ ՆԵՐՍ

Թատրոնի խոշոր ու կամարակերտ դռնէն ներս մտնող մէկը, նախապէս ինքզինք կը կարծէր խոշոր բերքի մը մէջ արգելափակուած բազմահազար ժողովուրդներու խառնիճաղանչի մը մէջ ըլլալ:

Ժամանակէն շատ առաջ, խուռներամ փութացող հասարակութիւնը գրաւած էր թատրոնի հինգ հազարէ աւելի աթոռներն ու թիկնաթոռները, իսկ մնացեալներն ալ, որոնք՝ թուով շատ աւելի էին քան նախկինները, տեղի չզոյութեան պատճառաւ, դատապարտուած էին ոտքի մնալու:

Դպրոցական աշակերտները կարգաւ պատի մը տակ շարուած, գաղտագողի ակնարկներով, իրենց

վարժապետներուն զբաղումները կը լրտեսէին բարձր տեղեր մագլցելու համար, որպէս զի խաղը լաւապէս դիտել կարենան:

Ս.մենաերջանիկները ասոնց մէջ կարելի էր համարել Ա.բրահամ աղայի նուագածուները, որոնք ըստ բաւականին ազատ էին՝ գրաւած ըլլալով բեմի ձախակողմը գտնուող մթին անկիւն մը:

Իսկ վարը, բազմութեան մէջ ժխտը իր բարձրագոյն աստիճանին էր հասած, անպակաս էր նաև կազ ու կռիւր: Անոնք չէին ուզեր համակերպիլ զասակարգերու պատշաճ օրէնքներուն և ուր որ նշմարէին պարապ տեղ մը կամ առանց հիւրի աթոռ մը կը յարձակէին հոն ու կը նստէին անգամ մըն ալ իրենց տեղէն չելլելու պայմանաւ մինչև վերջին տեսարանը:

Աթոռի կռիւ մըն է փրթեր էր:

Կարծես թէ քանի մը ժամերու համար իրենց գրաւած աթոռը թեմականի կամ ֆաղաքականի ազաներուն պատկանէր:

Գեղանի կին մը իր ձեռքի տոմսակը կ'երկարէր հսկիչի մը և անոր սուղ գնով վճարուած ըլլալը յիշեցնելով՝ անպայման իր թիկնաթոռի մը իրաւունքը կը պահանջէր:

Ուրիշ մարդ մը գտած ըլլալով իր տոմսակին թիւը կրող աթոռը, կը հրամայէր անոր մէջ հանդիստ - հանդիստ նստողին իսկոյն ելլել իր տեղէն, յաղթանակի վստահութիւնը ունեցողի մը յոխորտանքով:

— Տե՛ս, բարեկա՛մ, հարիւր տասը դահեկան վճարեր եմ 4642 թիւ այս թիկնաթոռին համար ելլի՛ր տեղէս:

— Գաի՛ր իմին աթոռս և վերցո՛ւր նաև անոր վրայ նստողը, որպէս զի ես ալ ելնեմ քու տեղէդ,

կը պատասխանէր աթոռին վրայ նստող մարդը անտարբեր եղանակով մը և ինքն ալ իր կարգին դըրպանէն տոմսակ մը հանելով ու երկարելով նորեկին կ'աւելցնէր. ևս քեզմէ վար դին մը չեմ վճարած, դուն ալ կը տեսնես իմին տոմսակս:

— Իմին ինչո՞ւ է պէտք, գնա դո՛ւն փնտռէ, ևս գտեր եմ իմին աթոռս և կը խնդրեմ որ իսկոյն ելնէք, եթէ չէք սիրեր որ օրէնքով վերցնեմ ձեզ:

— Բանի որ այդպէս կը զրուցես, ևս ալ պիտի չլլեմ քու տեղէդ, եթէ նոյնիսկ գիտնամ թէ աշխարհ պիտի կործանի, գնա բողոքէ Արքայնամ ազայի մօտ, կամ զարագ Ապուշ Նազարին հասկցուր:

— Յամա՛ն, գոչեց իսկոյն նորեկը՝ կռուելու միշտ պատրաստ եղող իր հակառակորդին օձիքը հաւաքելով:

Սակայն, թողունք պահ մը այս երկու հակառակորդները իրենց վիճակին. նոյն պահուն գիտել կարենալու համար աւելի հետաքրքրաշարժ տեսարան մը. զոր կը պարզուէր ուրիշ անկիւն մը:

— Պարո՛ն, պարո՛ն, կը պոռար մարդ մը՝ բարձր ձայնով հսկիչ պաշտօնեային, եկո՛ւր, ու շուտ սա պարոնը իմին տեղէս վերցո՛ւր:

— Հսկիչը մօտենալով անոնց, առանց ուշադրութիւն իսկ դարձնելու բողոքող մարդու բարբանջանքներուն, կ'ուղղուի շիտակ հանգստաւէտ թիկնաթոռին վրայ նստողին և հազարումէկ յարգանքի ձևակերպութիւններ ընդօրինակնլէ յետոյ, ախորժելի բառերով կը գոչէ.

— Օ՛, բարե, հազար բարե, Արքայնամ աղա, բարով էք եկեր, ինչպէ՞ս էք, հանգիստ էք, ինչպէ՞ս է ձեր ամենաբարձր որպիսութիւնը:

— Ես քեզի կանչեցի որ պարտականութիւնդ կատարես, ոչ թէ սիրուըտուք խաղաս, կը պոռայ աթոռին տէրը՝ հսկիչի երեսին:

— Իրաւունք ունիս, սիրելիս, կը պատասխանէ հակիչը՝ կատարեալ պաշարիւնութեամբ, սակայն, պարտիք նաև շրջահայեաց ըլլալ և գիտնալ սա տարրական քաղաքավարութիւնն ալ. թէ՛ մեր յարգելի Տիար Աբրահամ աղան Թաղականի անգամ ընտրուած ըլլալով՝ ա՛լ աւելի իր իրաւունքին մէջն է, հոգ չէ թէ տոմսակ ունենայ կամ ոչ և հոգ չէ թէ աթոռը իրենը ըլլայ կամ պատկանի ուրիշին:

— Այդ Աբրահամեան տրամաբանութիւնը ո՞ր համալսարանին մէջ ուսար, ծակ պտուկ, պոռալ սկսաւ աթոռի իսկական տէրը, սակայն առիթ չուսնեցաւ շարունակելու իր ըսելիքները:

Խուսկիկ տնկուած ըլլալով իր առաջ, բերանը գոցեր էր ու թոյլ չէր տար նոյնիսկ որ նա շնչել կարողանայ:

— Դուն ինչպէ՞ս կը յանդգնիս իմին տիրոջօ հանգիստը խռովել, հասարակ մարդ:

— Սակայն... սակայն...

— Սակայն մակայն չկայ հոս, ընդմիջեց դարձեալ Խուսկիկ. չե՞ս տեսներ որ բարապանները և աղաներու ծառաները նոյնիսկ, աքաղաղներու նըման երկոտանի մնացեր են:

Ի՞նչ ընէ խեղճ հակիչը և ո՞ր մէկուն դիմէ, երբ ծերուկ մայրիկներ իսկ, հռչակաւոր Խաթուն տուտուի հետ դատապարտուեր են ոտքի մնալու, և երիտասարդներ՝ անտարբեր ակնարկներ միայն կը փոխանակէին իրենց մօտ գտնուող փափկասուն օրիորդներուն, որոնք՝ նմանապէս իրենց արաւ գիւլի սրունքներուն վրայ կեցած՝ զարմանքով կը դիտէին անոնց սառն վերաբերմունքը. այն երիտասարդները, որոնք ուրիշ ժամանակներ, հազար ու

մէկ ծեփքը մտնելով իրենց հաճութիւնը փորձել կը ճգնէին:

Նոյնիսկ օրիորդներու մէջէն խարտիաշահեր մէկը, պատրաստաբան ու շատախօս, դիտողութիւն ընելով պատանիի մը ցուրտ վերաբերմունքին համար, սապէս կ'ըսէր կամացուկ մը.

— Կեցի՛ր, պարոն, վաղը կը տեսնուինք հետդ:

— Այսօր կարգը չէ, այժմ դիս հանգիստ ձգէ ու վաղը անհանդստացուր այնչա՛փ՝ որչափ որ կ'ուզես, կը խոստանամ բնաւ չհակառակիլ, կը պատասխանէր երիտասարդը սրամտօրէն:

— Խոստացի՛ր ուրեմն, ընկերներուդ քով և ա՜նոնց ներկայութեան, որ դուն ալ վաղը դիս պիտի չի հետապնդես և սովահար շան մը պէս ետեւէս պիտի չի գաս, կը կրկնէր օրիորդը՝ երիտասարդի պատասխանէն վիրաւորուելով, և բարկութենէն մինչև իր ականջները կարմրած՝ դեռ կը շարունակէր աւելի կոշտ խօսքերու շարան մը թափել հակառակորդ սիրելիին գլխուն, առանց գիտնալու թէ ի՛նչ կը խօսի և ի՛նչ է նաև իմաստը իր տուած պատասխաններուն:

Հոգ չէր ըներ նոյնիսկ նա այդ մասին, այդ բարկացոտ պահուն, միայն թէ կը նախընտրէր ինք քարի տակ մնալ՝ խօսքի տակ չի մնալ:

Երիտասարդը, աւելի՛ խոհեմ, անպատշաճութիւններէ խուսափելով՝ կը պապանձէր, թոյլ սաւլով որ օրիորդը յաղթական հռչակուի:

Սակայն խնդրքը հոգ չէր, որ իր վերջաւորութիւնը պիտի գտնէր:

Երիտասարդի բարեկամները չուզելով իրենց ընկերը պարտուած տեսնել, կեղծ հաշտարարի իրենց սիրելի գերին էին արգէն լծուած, ու խառնուելով օրիորդներուն, կը սկսէին նեղել զանոնք:

Սոյն պատահարը շատ դիւրութեամբ զուցէ բր
անհաճոյ հետեւանքներն ալ ունենար, եթէ թատե
րախաղը չըսկսէր:

Ուրբերու և ձեռքերու ուժգին թափրտոցներ
կը լսուէին:

Ազազակներ կ'արձակուէին երկարաչունչ և ու
րտաընդոստ «Ապուշներու Հարսանիք»ը տեսնել
կ'ուզենք, կը պոռչտահին:

Սուլոցներ, սոնոցներ, խնդուքի ձայներ, ա
ղերսանքի կոչեր կը բարձրանալին ամէն կողմէ,
«Ապուշներու Հարսանիք»ը կատարեցէ՛ք, համբե
րութիւննիս հատաւ ըսելով:

Ուստի և թատրոնի յարգոյ պաշտօնէութեան
համար, ուրիշ ճար չէր մնացած՝ եթէ ոչ խաղը ըս
կըսիլ ժամանակէն շատ առաջ և հասարակութեան
ուշագրութիւնը բեմ հրաւիրելով՝ անհաճոյ դէպքե
րու առաջքն առնել:

Առաջին դանդակը կը զարնուէ:

Երկու ճախարակներ, աջէն ու ձախէն ճանչե
լով՝ դանդաղօրէն վեր կը բարձրացնեն լայնատա
րած վարագոյրը, ի յայտ բերելով լուսազարդ և ըն
դարձակ բեմը:

Աբրահամ աղայի նուագածուները կ'սկսին թաւ
ձայնով նուագել, աւետելով Ապուշ Նազարի գա
լուստը: Ծափահարութեան գոռացող ալիք մը թա
տերասրահի մէկ ծայրէն միւսը և ապա խոր ու միս
թիք լոռութիւն:

Բեմի հետեւէն թաւ ձայն մը կը գոռայ:

Մարդ մը, որ կ'երեւի թէ պահուրտեր էր հոն,
իր անկ հրահանը կ'արձակէ:

— Ուշագրութեամբ մտիկ ըրէ՛ք, Ապուշ Նազարը
պիտի ամուսնանայ:

ԱՊՈՒՇՆԵՐՈՒ ՀԱՐՍԱՆԻՔԸ

(Տեսարան Ա.)

ՀԱՐՔԱԾ ՄԱՐԴՈՅ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՊԵԱԿԸ

Բեմը ընդարձակ է և շքեղ, առաստաղէն կախուած է ելեքտրական գոյնզգոյն լամպեր, որոնք կը պսպղան երկինքէն թափուող աստղերու նման: Մէջտեղը դրուած է գրասեղան մը, պաճուճուած թաւշեայ կանաչ ծածկոցով և որուն վրայ կ'երեւի դաւաթ մը ջուր: Բեմի աջակողմէն դուռ մը, ահագին ազմուկով կը բացուի, ուսկից, վազն ի վազ ներս կը մտնէ պատահառուն հագուստներով մարդ մը:

Մարդը քանի մը այլանդակ շարժումներ կ'ընէ, հագագային խորթ ձայներ կը հանէ, դետին կը պառակի, զլիխվայր կը դառնայ, դարձեալ ոտքի կը ցատքէ և սիւնի մը կը կրթնի կը մնայ անշարժ երկար ժամանակ, որպէս թէ անխօս արձան մը ըլլար:

Յետոյ, հազիւ քանի մը վայրկեաններ անցած, նոյն դռնէն ներս կը մտնէ նաև սգաւոր տարազով կին մը: Կինը, նախապէս խորհրդաւոր, ապա վարանոտ քայլերով կը մօտենայ սեղանին, վայրկեան մը նա ալ անխօս կը ծառանայ բազմահազար հանդիսականներու առջև իր ուղղաձիկ մարմնով և հոնտոր ճառախօսի մը պէս համարձակ, իր գրաւիչ ակնարկները կ'ուղղէ աջ ու ձախ, մերթ մեկամաղձոտ և մերթ խօսող. յաճախակի աջ ու ձախ, ոտքերն ալ փոխն ի փոխ գետին կը զարնէ, թափ տալու համար իր թրթռացող հոլանի կուրծքին և սեղմ իրանին, այսպէսով հանդիսատեսներուն ցոյց տալով իր

մարմնի տոկունութիւնը, նամանաւանդ այն երիւ
տասարդներուն, որոնք պէտք ունին այսպիսի մար-
մինի տէր ընկերակիցի մը.

Քանի մը վայրկեաններու խոր և ապշեցուցիչ
լռութեան մէջ այս վիճակով սպասելէ յետոյ, վեր-
ջապէս նա մէկ ձեռքը սեղանին վրայ կը դնէ, միւսով
ալ ջուրին գաւաթը վերցնելով, ումպ մը պարու-
նակութենէն կը խմէ ու այսպէս կ'սկսի խօսիլ:

— Սիրելի արեւակիցներ, հայրեր, մայրեր, քոյ-
րեր և եղբայրներ, նամանաւանդ դո՛ւք, երիտաւ-
սարդ եղբայրներ, զիս մտիկ ըրէք չորս-չորս ա-
կանջներով, բաց աչքերով, ուշի ուշով:

«Ե՛ս, ա՛նաւասի՛կ, զիս լաւ կը տեսնէք, չէ՞»:

— Այո՛, այո՛, հրաշալի՛, պատուակա՛ն, կը պո-
ռան բաղմութեան մէջէն, ըսելիք չունինք շիտա-
կը, թօփի պէս ես, կը ձայնեն ուրիշներ:

— Ես իմ կեանքի անուշ, շատ անուշ շրջանս
գեռ չաւարտած, ապրելու և վայելելու կարօտը սըր-
տիս, այրի մնալով այսպէս սեւեր հագայ:

— Մե՛ղք, մե՛ղք, ձայներ կը բարձրանան հան-
դիսականներու մէջէն, վա՛խ, վա՛խ, կը ձայնակցին
ուրիշներ, հոգ մի՛ ըներ, մեր մէջէն անշուշտ կարելի
կ'ըլլայ մէկը գտնել, կ'արձագանգեն մէկ ուրիշ ան-
կիւնէ. և կը պատահի որ մարդ մըն ալ, յանկարծ
ոտքի ելնելով ուկնդիր հասարակութեան մէջտեղ,
այսպէս կը պոռայ:

— Տիկի՛ն. թատերախաղի վերջաւորութեան,
պիտի կարողանաք զիս գտնել թատրոնի դուռին
առաջ, ուր պիտի սպասեմ ձեզ:

— Կը սքանչանամ ձեր համարձակութեանը և
քաջութեան վրայ, պարո՛ն, կը պատասխանէ տի-
կինը, սակայն ներեցէք որ տարրական քաղաքա-
վարութիւն կոչուող սոյն պոռնիկ սովորութիւնը՝
որ կը պաշտուի ժողովուրդի տխմար զանգո՛ւածնե-

րու կողմանէ, կ'արգիլէ զիս, այդ մասին ազատ կարծիքս յայտնել կարենալու իրաւունքս արժեցնել, և ն'անապէս այժմու պարտականութիւնս կ'ստիպէ զիս յետաձգում մը ընել, սրպէսզի կարողանանք յետոյ ձեզի հետ առանձինն ու ազատօրէն խօսակցիլ:

Այսպէս, եթէ որսացող որսորդի մը նման, իր առաքելութեան մէջ յաղթական այրի տիկինը, քաջառողջ պատանիին իւրայատուկ զիւանագիտական ժամագրութիւնը տալէ յետոյ, հետզհետէ աճող ժողովուրդի ցոյց տուած հետաքրքրութենէն ալ խրաւ խուսուելով՝ կը դառնայ աւելի ու աւելի համարձակ, կը բռնէ իր գլուխը աւելի՛ բարձր, կ'ընէ իր կուրծքի վանդակը աւելի՛ փքուն, և հոետորական շարժումով մըն ալ բոունցքը կուրծքին զարնելով կը շարունակէ:

«Ես տասն և երկու երկա՛ր, երկար, տարիներէ ի վեր, միս մինակս կ'ապրիմ, մինակս կը ճաշեմ և միս մինակ ալ կը ննջեմ:

— Մե՛ղք, մե՛ղք, օգնութիւն, «հարա՛մ», աւ զերսագին և միանգամայն կատակախառն աղաղակներ կը թռչին հանդիսատեսներու շրթներէն:

— Տարիքս մեծ է, կը շարունակէ այրի տիկինը, զեռ հազիւ հազ քսան և չորս տարու, երեք ամսու ու քանի մը օրերու թարմ մանիշակի մը կեանքն ունիմ, կը կոչուիմ Տիկին Պէկզողեան:

— Կեցցէ՛ տիկին Պէկզողեանը, կեցցէ՛ իր մարմինը, կեցցէ՛ իր թարմ մանիշակի կեանքը, կ'որոտան երիտասարդ հանդիսատեսներու աղաղակները:

— Կրո՛ղք տանի քեզ, կը գոռայ անկիւնէ մը՝ իյաթուն տուտուի խոպոտ ձայնը:

— Եւ քանի որ մարդ մըն ալ չկայ ձեր մէջ, կը շարունակէ այրի տիկին Պէկզողեան, որ կարենայ կարգաւ գեղեցիկ ամուրի կնոջ մը անուշ հոգին, ա.

նոր տոչորուող քնքոյչ սրտին զգացումները, ներաշխարհի այրող տառապանքները, ի՞նչ մեղքս պահեմ, ձեզմէ յուսահատեցայ շիտակը և ճարահատ ստիպուեցայ իմ կեանքիս մնացեալ երեք քառորդ մասը՝ բարեգործութեան նուիրել: Այս սրոշումիս վրայ հաստատ, այրիացած կիներու, այրիացած այրերու, անկեայներու, զրկեալներու և անկուտիներու «Տիկնանց Յանձնախումբ մը կազմեցի. գէ՞շ նմ' ըրերու — Սքանչելի՛ գաղափար, նամահաւանդ ինքնացուցադրութեան հրաշալի յռիթ մը, կը պոռչեմ տան վարէն:

— Տեսէ՛ք ուրեմն սա մարդը, — տիկինը կը ցուցընէ սիւնին կրթնող անխօս մարդը, — հարբած մարդ մըն է ան:

Մինչև այդ վայրկեանին, անխօս արձանացող մարդը զայս որ կը լսէ, հարբածի յանկարծական այնպիսի՛ ոռնոց մը կ'արձակէ, որու ազդեցութեան տակ մարդիկ իրենց նստած աթոռին վրայէն կէս կէս կանգուն վեր կը ցատքեն և պզտիկներ վախնալով կ'սկսին լալ:

— Խեղճ հարբած մարդ մըն է նա, կը շարուանակէ այրի տիկինը, ցորեկ գիշեր չըսեր, միշտ կը լամէ, որ ատեն որ խմիչք գտնէ:

— Զը խ խ ը՛մ թող լամէ, կը ձայնէ Խաթուն տուտուն վարէն, իր սուր սուր պահանջներուն հետ՝ պզտիկ աշուկներով, բեմին վրայ հարբած մարդը փնտռելով:

Կը գտնուի նաև անպատկառ մէկն ալ, որ «ինչո՞ւ մինակը կը ճնկէ և ոչ ձեզ հետ միասին», կը պոռայ:

— Մեզ չի՛ վերաբերիք անի թէ՛ ինչո՞ւ նա միշտ կը լամէ ու կը հարբի, այլ այն է թէ՛ ի՞նչ է պատճառը որ կը մղէ զանի միշտ խմելու մոլի մը գառնալ. անա՛ մեր պարտականութիւնը:

— Ի՞նչ է, ի՞նչ է ուրեմն պատճառը, ամուրի՞ է, վշտահա՞ր մըն է, աղքատ մըն է, կը հարցնեն հանդիսականներու մէջէն հետաքրքիրներ:

— Ճի՛շդ գտաք, կը պատասխանէ այրի տիկին Պէկզողեան, նա թէ՛ ամուրի է, թէ՛ վշտահար է և թէ՛ աղքատ, շա՛տ խեղճ աղքատ մարդ մըն է:

Սիւնին կրթնող մարդը զայս ալ որ կը ըսէ, վիզը ծռելով՝ ողորմելի մուրացկանի մը կերպարանքը կը կեղծէ:

— Տեսէ՛ք, ճիշդ չե՞մ զրուցեր միթէ, կը շարունակէ դերասանուհին, ո՞վ չի մեղքնար զայն տեսնելով, և ո՞վ իր դրպանի դրամը ամբողջութեամբ չի տար, անոր վիշտը փարատելու համար: Սիրելիներ՛ր, գիտէ՛ք, չէ՞, թէ աղքատասիրութիւնը՝ համազօր է բարեպաշտութեան, և բարեպաշտութիւնը ինքնին հոմանիշն է Աստուածապաշտութեան և մենք ամենքնիս ալ Աստուածապաշտներ ենք չէ՞:

— Յետո՞յ, յետո՞յ, կը պոռչտան մարդիք վարէն, իրենց ուղեղին մէջ չի կարողանալով հաշտեցնել թատրոնի կեանքը՝ տիկին Պէկզողեանի քարողած պատուելիական խրատականներուն հետ:

— Յետոյ, եթէ այսպէս թողունք որ այս թըշուառ մարդը դրամի չգոյութեան պատճառաւ միշտ խմէ, կրնայ պատահիլ, որ օրին մէկն ալ՝ յուսահատելով՝ անձնասպան մը ըլլայ:

Հաղիւ թէ տիկին Պէկզողեան այս բառերը արասաներ էր, սիւնին կրթնող հարբած մարդը՝ քանի մը քայլ դէպ առաջ կը վազէ և գօտիին տակէն խոշոր դաշոյն մը քաշելով՝ օդին մէջ շողացնել կ'սկսի և միանգամայն կը պոռայ:

— Բանի որ դուք դրամ տալ չէք ուղեր խեղճ հարբածիս, որ անօթութիւնս յագեցնեմ, որ վիշտս փարատեմ և որ կարգուիմ, ուրեմն ես ալ անձնասպան պան պիտի ըլլամ:

— Աման մի՛ ընեք ոտքդ պագնեմ, կը պոռայ արկին Պէկղողեան, տեսնելով որ հարբած մարդը գլուխը յետ է բարտեր, բայեր է բերանը խոշոր, ու դանակը ուղղածիգ, անոր մէջ հրելու նշան կ'առնէ.

— Հեռու գնայ դուն, կը գոռայ հարբած մարդը և արագօրէն դանակը կը մխրճէ իր բերնին մէջ, կ'երերկայ ու կը տապալի գետին:

— Աղատեցէք, հասէք, օգնութի՛ւն, վախ վախ մեռաւ խեղճ մարդը, կը ճչայ արկին Պէկղողեան աղերսագին:

— Սուտ է սուտ կը պոռան վարէն:

— Դանակը թուղթէ շինուած է կը ձայնէ ուրիշ մը:

— Ժողովուրդը չի խաբուիր երբեք, նա չի կըլներ այդպէս խաղեր, կը ձայնակցին ուրիշ անկիւնէ մը:

Այսպէս ընդհանուր ժխորի և սոււոցներու մէջ վար կ'իջնէ վարագոյրը, կը վերջանայ թատերախաղի առաջին մասը, որմէ անմիջապէս յետոյ տասնեակ մը օրիորդներ մէկ մէկ հսկայ ափսէ բռնած իրենց ձեռքին, կը մտնեն ժողովուրդին մէջ, տարբեր տարբեր ուղղութեամբ կը ճեղքեն ամբոխը, ճղմուելու աստիճան սեղմուելով երիտասարդներու խիտ շարքերուն մէջ, և անդադար կը պոռչտան ու կ'ազազակեն:

«Հարբած մարդուն պնակն է, մի զլանաք ձեր օգնութիւնը, Աստուած մէկի տեղ հազար տայ, օղիի դրամ տուէք քիչ մը անոր համար, Տէրը հայր Աբրահամի առատութիւնը պիտի շնորհէ ձեզի, մաս մըն ալ «սալաթ»ի դրամ որպէս զի օղին ախորժակով խմուի մեղք է, աղքատ է, մի զլանաք օգնութեան ձեր պարտականութենէն. . .»

Նպաստահաւաք ազնուափայլ օրիորդները սասկայն, շատ շուտ վերադարձան:

Անոնք արտում էին, գլխիկոր և արտաթախիծ :

Ակնայայտ էր որ անոնք շատ չարչարուած էին պատանիներու խիտ շարքերուն մէջ, իրենց պաշտօնը կատարելու պահուն . . .

Իւրաքանչիւր նպատանաւաք օրիորդ որ կը ներկայանար յարգելի Տիար Գորտնբուրգեանի առաջ, իր առաջին խօսքը կ'ըլլար բոլորքը մը այն ինչ երիտասարդին համար, որ անպատկառ խօսք մըն է ըսեր, այն ինչ երիտասարդին համար, որ շատ խիստ սեղմեր էր իրեն. վերջապէս ուրիշ մէկ պատանիի համար ալ որ յանգոյներ էր նոյնիսկ համբոյր մը առնել իրմէ :

Թաղականի անգամ, զպրօցի աւագ ուսուցիչ և միանգամայն Ազգային սնտուկի հաշուակալ Տիար Գորտնբուրգեան բնական է ականջ պիտի չի կախեր այդ բողբոջներուն :

— Հոգ չէ ազջիկներս, ատոնք պատանական և երկրորդական խնդիրներ են, կարելորդ գրամն է. բերէք նայիմ դուք սա ափսէները ըսաւ, ու շտկուելով հաւաքուած գրամները համբելու գիրք առաւ :

Առաջին ներկայացող օրիորդի ափսէին մէջ կար 5 փարանոց մը միայն որը՝ չափազանց գոհունակաւ լուծեամբ ընդունելով արձանագրեց, չորս հինգ տոմարներու մէջ :

Երկրորդ օրիորդը ափսէն կորսնցուցեր էր. նա իր չըջանը ընելու ժամանակ երբ կ'աթուղն տուտուի քովէն կ'անցնի կզեր :

«Հարբած մարդո՞ւ համար գրամ կ'ուզես, ա՛ռ քեզի ուրեմն գրամ», ըսեր էր ան ու ձեռքի դաւազանով այնպիսի ուժգին հարուած մըն է տուեր ափսէին որ յիսուն մեթր հեռուն է նետուեր ափսէն իր ձեռքէն :

Սակայն երբ երրորդ օրիորդը կը մօտենայ, Տիար

Գորտնրուրդեան զարմանքով կը տեսնէ անոր արիւսէին մէջ քանի մը զգուժի կուտ միայն, ուրիշ ու չինչ և երբ կը բանայ տոմարները ու կ'առնէ գըրիչը արձանագրու թիւնը կատարելու համար զգուժի կուտին, կը շուարի կը մնայ թէ ինչպէս գրէ, կամ՝ գրէ թէ չի գրէ, չի կրնար եզրակացութեան մը յանգիլ, կը ջլայնա՛ւայ, կը զարնէ գրիչը գետնին և ոտքի ցատքելով, իր խօսքը կ'ուղղէ հանդիսատես բազմութեան.

— Ինձ ժախկ ըրէք վարկեան մը, առատաձեռն հայրենակիցներ, կ'երեւի թէ մեր թատերգութեան առաջին մասը լաւ ընդունելութեան չարժանացաւ ձեր կողմէ, ինչ որ պէտք չէր այդպէս ըլլար և դուք պէտք է հասկնայիք անոր հոգեկան և բարոյական քարձը արժէքը:

«Լիայոյս եմ որ մեր թատրոնի երկրորդ մասը, պիտի յաջողի տաքցնել ձեր սիրտն ու հոգին. ձեր միտքն ու զգացումները, ձեր յոյզերն ու յուզումները, անոնց շնորհիւ տաքցնելու համար նաև բարեզործութեան սահմանուած ա սէները և արիւսէակիրները միանգամայն:

ՏԵՍԱՐԱՆ Բ.

ԱՆԺԱՄԱՆԱԿ ԾՆՈՂ, ՄԱՆԿԱՆՑ ՇՈՂՁԷՔԻ* ՊԵՍԿԸ

Տիար Գորտնբուրգեանի համովիչ խօսքերէն ան-
միջապէս յետոյ բեմի հնազանդ վարագոյրը դար-
ձեալ ինքնին վեր կը բարձրանայ:

Միևնոյն դռնէն, ուսկից ներս մտեր էր առաջին
դերակատարը. ներս կը մտնէ օրիորդ Չարդար,
ներկերով գեղեցկացած, սեղմիրան, ընկոյզ թօթ-
ուելու ձողունի մը յայնքով և առաստաղներու մուրն
ու մրուրը վար առնող ձողի մը հասակով աղջիկ մը.
նա ևս մօտենալով սեղանին առաջ, կ'սկսի խաղալ
իր դերը, սա տարբերութեամբ, որ յիշեալին գոռոզ
բնաւորութիւնը՝ թոյլ չէր տուած իրեն, արկին
Պէկզոզեանի նման նօթաթուղթ մը բերել իր հետ.
Ուստի, ըսելիքը յայտնելէ առաջ կը հազայ քանի մը
անգամներ և յետոյ. ներկաներու այլանդակ սոււոց-
ներուն առարկայ, կ'սկսի շառագունիլ և կը քրտնի-

— Սիրելիս, իմին անուշիկս, կը գոչէ իսկոյն
և ապա պապանձումն Չաքարիսի. իր ամէն ժամ
ու ամէն վայրկեան գործածած բռներն էին փա-
խած շրթներէն, որ չէր յարմարած կատարելիք
դերի նիւթին:

Ներկաները իրենց խնդուքը չեն կրնար զսպել.
սոււոցները աւելի կը շատցնեն, մինչ ինք աւելի
ևս կը կարմրի և երբ թաշկինակը կը հանէ քրո-
տինքը սրբելու համար, փրնձափոշին քրտինքին
հետ միասնաբար անյայտանալով՝ տակէն երեւան
կ'ելնէ իր թուխ, թառամած ու տարիքը առած օ-

(*) Յիշողչէք, եկեղեցւոյ պնակի դրամ:

րիորդի մը կուտած մորթը, երկու գոյնով զէմք մը, ազեղութեան գլուխ գործոց մը:

— Քիչ մը ջուր լամէ որ զովանաս, կը պոռայ Աբրահամ ազան վարէն. և զերակատար օրիորդը քանի մը ումպ ջուր կլլելէ յետոյ՝ զգաստանալով, կորուսած խօսքին թելը դարձեալ կը գտնէ ու այսպէս կ'սկսի:

— Սիրելի հայեր, ե՛ս այ հայ եմ, մեր խաղը նոյնս պէս հայկական է, և մենք ամէնքնիս հայեր ենք: Ուրեմն ձեզի՛ է խօսքս, ո՛վ հայ մայրեր, հայ հայրեր, հայ քոյրեր և հայ կայտառ եղբայրներ:

«Ես, տասն և չորս ամեայ կոյս օրիորդ, արհաւմարհած եմ կեանքը. նուիրուելու համար աշխարհի մէջ տառապող մարդկանց ցաւերը ամօքելու իտէալ պարտականութեան: Այս անվերադառնալի որոշուումիս մէջ հաստատ, մերժեցի ամէն երիտասարդ պատանիներու ազերսագին խնդրանքները, որոնք ամէն օր հազարներով դեռ կուգան իմ ձեռքս խընդարելու. մերժեցի անոնց հարստութիւնը, գեղեցկութիւնը, թարմութիւնը, երկտասնեակ մը սիրուն մանչերու մայր դարձնելու անոնց ինծի տուած խոստումները, մեղրով ու կարագով ինձ սնուցանելու պայմանագրութիւնները, որպէսզի ազատ ժամանակ ունենամ ազգիս բիւժ ցաւերը ամօքելու, աղքատին արցունքը սրբել կարենալու նուիրական գործով զբաղուելու:

«Այժմ պատիւ ունիմ ձեզ ծանուցանելու թէ՛ ես, անբախտ աղջիկներու, խեղճ այրիներու և տըգեղութեան պատճառաւ ամուրի մնալու դատապարտուած ձեր կոյսերու կարօտակէզ սրտերուն օգնութեան փութացող օրիորդներու յանձնախումբի, մեր քաղաքի պատուակալ ատենապետուհին եմ:

— Հասկցա՛նք, հասկցա՛նք, մենք դիտենք ինչ

ապրանք ըլլալդ, գլուխ մի արդուկեր, պարապ տեղ
ժամանակ կը վատնես, կը պոռչտան վարէն:

— Եթէ հազար կտոր ալ ըլլաս, չես կրնար
ինքզինքդ ծախել, կը ձայնէ ուրիշ մը:

— Խեղճ, շա՛տ խեղճ ընտանիք մը կայ, կը
շարունակէ օրիորդ Զարչար, չափազանց պատուա-
ւոր ընտանիք մը, որ կերակուր չունին կէս օ-
րին ճաշելու համար, դրամ չունին իրիկուան ընթ-
րիք ճարելու համար, և առաւօտուն ալ նախաճաշ
ընելու տրամագրութիւն չեն զգար, որովհետեւ Զի-
քոյ է կարողութիւն, մարդիկը դրամ չունին, ինչ
ընեն. այդքանը բաւական չըլլալով, թշուառու-
թիւնը ոճրագործութեան մղեր է զանոնք, և հայրը
կ'ուզէ եղեր սպաննել իր զաւակը:

«Ուստի, մեր միութիւնը դեղեցիկ գաղափարը
յղացած է, կերպիւ իւրիք յիշեալ ընտանիքին համար
դրամ հաւաքել, ու սարքեց սոյն հանդէսը. եթէ
ուրեմն անշուք ալ ըլլայ մեր ներկայացումը, պէտք
չէ ձեր աչքերուն անշուք երեւի, այլ ձեր մտքերուն
և հոգիներուն մէջ պէտք է պատկերանայ անոր
վսեմ, բանաստեղծական, դուք ըսէք հոգեբանա-
կան իմաստը:

Օրիորդը դեռ չէր վերջացուցած իր ամբողջ ը-
սելիքը, երբ անագին ազմուկ մը կը բարձրանայ
դուռին առջև:

— Ո՛հ, օգնութիւն, ազատեցէ՛ք, հասէ՛ք, կ'ա-
ղաղակէր նուրբ ձայնով մէկը:

— Պիտի սպաննեմ, ուրիշ ճար չի կայ, կը պա-
տասխանէր խռպոտ ձայն մը:

— Օրիորդ Զարգա՛ր, օրիորդ Զարգա՛ր, աղա-
ղակներու մէջ ներս կը վազէ վերջապէս փոքրիկ
աղջնակ մը կուրծքին սեղմած պատառոտուն հա-
գուստով կին մը ու կը պահուրախ դերակատար օ-
րիորդին ետին:

Հաղիւ վայրկեան մը անց, մարդ մը ես ահագին դանակ մը ձեռքը ներս կը յարձակի ու կը գոռայ .

— Ո՞ւր մտաւ սա պոռնիկը .

— Ի՞նչ կ'ուզէք, կը բարկանայ օրիորդ Զարգար, մինչ այդ սուր բանող նորեկ մարդը տեսնելով փախչող կիներ որ պահուըտեր է. կը բացագանչէ .

— Լա՛ւ լսէ՛ ինչ որ կ'ըսեմ քեզի . քանի որ քուկին հաշիւդ իմին ձեռքս է, պէտք է որ անսաս իմին ամբողջ հրամաններուս և կատարես զանոնք կէտ առ կէտ, ապա թէ ոչ գիտցի՛ր որ քուկին կեանքիդ վերջաւորութիւնը ափ մը մոխիր է .

— Այդչափ ալ աժան չէ՛, ինքնապաշտպանու թեան կը դիմէ կիներ, միթէ կին ըլլալ, արուներուն գերի՞ ըլլալ կը նշանակէ, ինչո՞ւ ձեր ամէն ըսածները պէտք է կատարուին ու մեր խօսածը միշտ ոտքերու սրբիչ դառնան . ո՛չ, հաղար անգամ ո՛չ, ես ապուշ չեմ որ որդեսպան մայր մը ըլլամ, ո՛հ ո՛չ, եթէ հաղար անգամ ալ ձեռքու ըլլաս, դարձեալ չեմ կրնար անսալ, քուկին այդ անխիղճ, անաստուած պատուէրիդ .

— Ինչո՞ւ հաղար անգամ ձեռքու քեզ, միթէ՞ մէկ հարուած մը միայն բաւական չէ, գոչելն ու կնոջ վրայ խոյանալը մէկ կ'ըլլայ արիւնտարու մարդասպանին .

— Աղատեցէ՛ք զաւակս, օգնութի՛ւն օրիորդ Զարգար, կը ճուայ խեղճ կիներ .

— Ի՞նչ է, ըսէ՛ք նայիմ, ի՞նչ ունիք, կը միջամտէ օրիորդ Զարգար, մարդասպանին առջև ծանաւով .

— Ինչո՞ւ ինձի կը հարցափորձէք, պատճառը իրեն հարցուցէք կը պատասխանէ դանակ ճօճող մարդը .

— Ըսէ նայիմ, դո՛ւն ըսէ ուրեմն, ինչո՞ւ կը

հալածէ և ո՞վ է այս մարդը, կը հարցնէ օրիորդ
Զարդար կնոջ:

— Այս մարդը, կը պատասխանէ հալածական
կինը, իմին ամուսինս է և այս պղտիկն ալ մեր
զաւակը և անգութ ամուսինս կը հրամայէ ինձ
որ խեղդեմ զաւակս, ահա ինչ որ պիտի ուզէիք
հասկնալ:

— Ինչո՞ւ, կը դառնայ օր. Զարդար իր խոժոռ
ակնարկը սեւեռելով կնոջ ամուսնոյն վրայ ամօթ
չէ՞, ինչպէ՞ս մայր մը կարող է խեղդել իր հոգեհա-
տորիկը:

— Հա՛ հա՛ կը խնդայ սուր քաշող մարդը, մեր
ամուսնանալը դեռ հաղիւ յիսուն օր կ'ըլլայ, ինչ-
պէս կարելի է եր մէկ ու կէս ամսու զաւակի մը հայր
ըլլամ շուտով, սա խոշոր ամօթ մը չէ՞, ինչո՞ւ դա-
տապարտուիմ աւելի աշխատանքի, ինչո՞ւ աւելի
քրտինք թափեմ ծառայել ու կերակրելու համար
ապօրինի կենակցութեան մը ծնունդը եղող սա
պղտիկ ջլղիկը, պէտք է խեղդել զայն, ահա այսչափ
միայն, և այս հրանանս չիրազործողին ալ՝ սա
սուրս պիտի խօսի:

Այսպէս խօսելով մարդասպանը սկսաւ իր սուրը
ճօճել օդին մէջ:

Ձայն մը բարձրացաւ այդ միջոցին ժողովուրդի
մէջէն:

— Արժանի է թոյլ տուէք թող սպաննէ թէ մէ-
կին, թէ միւսին, նամանաւանդ միւսին, պոռնիկ-
ները ապրելու իրաւունք չունին:

Խաթուն տուտուն էր որ վարէն կը պոռչտար և
բարկութենէն կասկարմիր եղած լուտանքներ կը
թափէր:

— Պէտք է հաշտութեան ճամբայ մը գտնենք,
անկարելի է որ սայր մը կարենայ իր զաւակը խեղդել:

— Ինչպէ՞ս, կը հարցնէ խոժոռ մարդասպանը:

— Ինձ մտիկ ըրէք ես ըսեմ ձեզի թէ ինչպէս, կը շարունակէ օր, Զարդար: Մեր միութիւնը պիտի հոգայ այս պղտիկին ամբողջ ծախսերը, հայթայթելով անոր համար հագուստեղէն կաթ և ամէն ինչ: Դարձեալ միութիւնս պիտի ջանայ քեզ համար ալ ազուոր ամսական մը յատկացնել, եթէ յանձն առնես յայտարարելու թէ դուն ես այս պղտիկին հայրը, կ'ընդունի՞ս:

— Անշուշտ, անշուշտ եթէ ամսականը նամանականդ քիչ մը... գիտես հա... սանկ... :

Այո՛, այո՛, իւզոտ ամսական մը, այս չէ՞ ուզածնիդ, կը խոստանամ:

— Կ'ընդունիմ ուրեմն, կ'ընդունիմ երկու անգամ անոր հայրը ըլլալ, կը պատասխանէ մարդասպանը ուրախօրէն իր սուրբ վար առնելով:

— Վստահ եմ ժողովուրդին առատաձեռնու թեան որ այժմ պիտի փաստէ գործով, վստահ եմ նաև, որ անոնց շնորհիւ ձեր խաւարամած հոգւոյն հօրիգոնին վրայ փայլուն արեւ մը պիտի ծագի: Օ՛ն ուրեմն ափսէակիրներ, յառա՛ջ գէպի շարտականութիւն:

— Եկո՛ւր ուրեմն դուն ալ ի՛նչ անուշիկ և ի՛մին ամենասիրելի կինս, եկո՛ւր ու բեր սա իմին անուշիկ ու թօմպուլիկ հոգեհատորիկս որ անգամ մը համբուրեմ և անով իմին հայրական ճշմարիտ կարօտս յագեցնեմ. ո՛հ, ի՞նչ երջանկութիւն է սա, այնպէս կ'զգամ թէ՛ խաւարամած հոգւոյս մէջ արև մը ծագեցաւ:

Զայս ըսելով այր և կին զիրար կը մօտենան, հայրը կ'առնէ իր զաւակը կնոջ ձեռքէն և համբոյրներու մը տարափի մէջ ողողելու պահուն վար

կ'իջնայ վարագոյրը, կը վերջանայ թատերագութեան երկրորդ տեսարանը:

Նպաստահաւաք օրիորդներ դարձեալ իրենց պընակները ձեռք առնելով, կը խուժեն բազմութեան մէջ և կ'սկսին շրջիլ կարգ-կարգ աւելի աշխոյժ ձայնով աղաղակներ բարձրացնելով:

— Տուէ՛ք, ազնիւ տիկիւններ, շատ ու շատ աըւէք, աղուոր պարօններ, անժամանակ ծնող զաւկին համար, հօր մը մէկ հատիկ հոգեղաւակին համար առատօրէն ցնծացէ՛ք և ձեր քսակին հետ զրէք նաև ձեր սիրտը՝ այս պնակին մէջ, ափսէակիրներու թարմ սիրոյն համար:

Այսպէս, անոնք իրենց շրջանը լրացնելէ յետոյ, երբ դարձեալ կը ներկայանան վսեմ. Տիար Գորտընբուրդեանի առաջ, այս անգամ առաջին պնակին մէջ կը գտնեն քանի մը կտոր ձմերուկի կեղևներ, զորս տիար Գորտնբուրդեան պժգանքով վերցնելով մէկ կողմ կը նետէ:

Երկրորդ օրիորդը չէր վերադարձած:

Երրորդ օրիորդը կը յայտնէ անոր պնակը նետելով՝ երիտասարդի մը հետ փախուստ տուած ըլլալը և կը ներկայացնէ իր պնակն ալ, որուն մէջ կը գըտնեն ժանգոտ դանակ մը՝ մաքուր թուղթի մը մէջ խնամով փաթթուած:

Թուղթին վրայ հետեւեալ գրութիւնը կար, զոր տիար Գորտնբուրդեան կը կարգայ.

«Ահաւասիկ իմին նուէրս թաղական աղաներու, այս թանկագին գործիքը պէտք է գործադրութեան զրուի բոլոր պոռնիկներուն համար, կեղծ հայրերու համար, վերջապէս իրենց պարտականութիւնը չի կատարող ազգի ներկայացուցիչներուն համար»:

Յարգանք

ԺՈՂՈՎՈՒՐԴ

Տիար Գորանբուրդեան երբ կը կարգայ յիշեալ
դրութիւնը, խսկոյն կը վազէ Աբրահամ աղայի քով,
կը ցուցնէ անոր դանակը՝ ու կը կարգայ թուղթը:
Աբրահամ աղա դանակը տեսելով, կը սոսկայ,
և ժողովուրդին վրէժխնդրութենէն, անոր յամբ,
սակայն շանթահարող զայրոյթէն սարսափած, վեր
կը ցատքէ, ինք անձամբ կը բարձրանայ բեմ, վա-
րագոյրը կը բացուի, կ'սկսի երրորդ արարը:

ՏԵՍԱՐԱՆ Գ.

ԱՊՈՒՇ ԿԱԶԱՐԻ ԱՄՈՒՍՆՈՒԹԵԱՆ ՅՅՆՏ

Թաղական խորհուրդի նախագահ, Աղքատախը-
նամ մարմնոյ ատենապետ և Տիկնանց ու Օրիորդաց
միութիւններու պատուակալ նախագահ տիար Աբ-
րահամ աղայի յանկարծական երեւումը, տարբեր
փայլ մը տուեր էր թատրոնի բեմին և ներշնջեր էր
նաև խորհրդաւոր պատկառանք՝ բոլոր հանդիսա-
կաններուն վրայ:

Կուռ էին ամէն ոք:

Աբրահամ աղայի ձայնը մէկէն սկսաւ որոտալ:

— Ժողովուրդ, ըսաւ նա, զժքախտ, շա՛տ զըժ-
բախտ կ'զգամ ինքզինքս, չի կարողանալ հաս-
կացնելուս համար մեր այսօրուայ սարքած թատրեր-
դութեան հոգեկան, բարոյական անժխտելի իմաս-
տը: Վստահ եմ, թէ ձեզմէ և ոչ մին կարողացաւ
ըմբռնել անոր արտաքինին տակ թաղնուած իմաս-
տասիրական խորհուրդները և անպատկառօրէն պա-
տասխաննցիք մեզ ձմերուկի կեղեւով և զգուժի
կուտով միայն: Ուրիշ մէկն ալ ձեր մէջէն, ժանդոտ

դանակ մը նուիրեր է. լաւ է ըրեր, ես շատ դո՛ն եմ
անկէ, անով առիթ կուտաք ինձ ձեր դգու՛մ գլուխ-
ները ճգմելու, որպէսզի դո՛ւք ևս հետաքրքրուիք
ազգին հոգերով ու ազգին ցաւերով:

«Ձէ՛ք կարող երեւակայել, թէ ի՛նչ նեղ վիճակի
ենք մատնուած: Տէրտէրին կինը՝ ըսել կ'ուզեմ երէց-
կինը, հիւանդ է. բժիշկի և դեղի կը կարօտի. պաշ-
տօնակիցներէս, թաղականներէն մէկ երկուքին կի-
ները՝ Բարիզ օդափոխութեան երթալ կը փախա-
քին, թաղականի մը կնկան վայել ապրուստի մի-
ջոցներու պէտք ունին, ազգային սնտուկը դատարկ
է. ո՞վ պիտի տայ անոնց դրամները, եթէ ոչ դար-
ձեալ դուք:

«Կայ նաև ուրիշ շատ կարեւոր պարագայ մը.

«Դուք, ամէնքնիդ ալ, կա՛մ ամուսնացած փոր-
ձառու մարդիկներ էք, և կամ պիտի ամուսնանաք
ու փորձառու դառնաք. սակայն, կայ երիտասարդ
մը, որ ամուսնանալու տարիքին հասած ըլլալով,
չունի դրամ որ ամուսնանայ, կնիկի տէր ըլլայ,
ինչպէս որ դուք դարձեր էք: Իրաւունք չունի՞ մի-
թէ, դո՛ւք զրուցեցէք. դուք ամէնքնիդ անցուցեր
էք ձեր թեւերուն մէկ մէկ կնիկ, ան ալ մարդ է,
ուժով անողջ մարդ. բնական է նա կապիկ մը պի-
տի շանցնէ իր թեւին, ինքն ալ կ'ուզէ իր իրա-
ւունքը, նա ալ կ'ուզէ մէկ կնիկ ունենալ իր թե-
ւին մէջ:

— Ո՞վ է ան, ըսէ՛ք, ո՞վ է ան որ կնիկ կ'ուզէ,
կը հարցնեն ժողովուրդին մէջէն՝ բաղմաթեւ ներ-
կուած աղջիկներ:

— Ձեր ամէնքին ծանօթ նազարն է, այն խեղճ
ամուրի երիտասարդը. որը չեմ գիտեր ինչ բանի
չի դոյութեան համար ապուշացած է:

«Սակայն մեծ յոյս ունինք որ եթէ նա ամուս-
նանայ իր ապուշութիւնը պիտի բժշկուի:

« Ահա թէ ինչո՛ւ աւելի ևս պարտականութիւն կ'իջնայ մեր վզին, Ֆօնտ մը հաստատել Ապուշ Նազարին համար, անով հետապնդել կարենալու համար կրկնակ նպատակ, այսինքն թէ՛ ամուսնացընել, կնկան տէր դարձնել զանի և թէ՛ այսպէսով միանգամայն բժշկել զայն։

« Ուստի, թախանձագին կը խնդրեմ ձեզմէ կրկին անգամ առատաձեռն ըլլալ։

« Օ՛րն ուրեմն ափսէակիր օրիորդնե՛ր, շտապ քայլերով դէպ յառաջ։

« Եւ դո՛ւք, սիրելի հայրենակիցնե՛ր, Ապուշ Նազարի ամուսնութեան ֆօնտին համար անպարտելի կամքով ձեռքերնիդ ձեր քսակին յատակ։

« Գէպի սուրբ և նուիրական նպատակ։

Տիար Աբրահամ ազան քեռ իր ըսելիքները չէր վերջացուցած, երբ յանկարծ, ժողովուրդի մէջէն, կայտառ երիտասարդ մը կայծակի արագութեամբ կը ցատքէ. կ'ելնէ բեմին վրայ, բռունցքները կը սեղմէ ուժգին, ահռանները կը կծրտէ՝ մէկը յօշոտելու անհամբեր սպասող վագրի մը նման, աջ ոտքը ուժգին դետին կը զարնէ, կը ճարճատի տախտակամածը, կը ցնցուի իր գլուխը. կը սասանին իր խռիւ մազերը, կը շառագունին աչքերը՝ դուրս ժայթքելու աստիճան, և պատառոտուն վերարկուն տակէն զօրաւոր արմուկ մը վեր բարձրացնելով՝ կ'ուղղէ տիար Աբրահամ աղային։ Եւ սոյն անակնկալ տեսարանի տես. ապշահար, դառնաղէտ վախճանի մը սպասող հանդիսատեսներու խորհրդաւոր լռութեան մէջէն, թատրոնի կամարները դողացնող ահռելի ձայնով մը կը գոռգոռայ.

— Որո՞ւ համար ամուսնութեան ֆօնտ . . . :

Իր բարկութենէն չի կարողանար աւելին շարունակել, ուստի և այնպիսի ուժգին կիցի հարուած

մը կ'իջեցնէ զողահար Աբրահամ աղայի կուրծքին, որ անմիջապէս գետին կը տապալի, կոնակը տախտակամածին՝ ոտքերը առաստաղին:

— Գուք որո՞ւն համար կը հաստատէք ամուսնութեան ֆօնտ և որո՞ւն համար ապուշ կ'անուանէք. դո՛ւք էք, դո՛ւք, ապուշներու քառակուսի արմատները, և այդ ֆօնտերը՝ ձեր ստամոքսին համար են:

«Ըսէ՛, թաղական, ինչո՞ւ կոնակիդ վրայ կը պառկիս, ևս պատասխան կ'ուզեմ, ո՞վ քեզի հրաման տուաւ որ ինծի համար դրամ հաւաքես, քու կին քսակդ պարարտացնելու համար»:

Ապուշ Նազարն էր բեմին վրայ ցատկող ինքնակոչ հիւրը:

Ազգային իշխանութեանց ապօրինութիւններու հանդէպ բողոքող այդ մէկ հատիկ անձը՝ նոյն ինքն ժողովուրդն էր:

Լուս ժողովուրդի համբերող բազմութեան ցատու մն էր մէկէն պոսթկացող, անոր ծոցէն, անոր հոգիէն ծնունդ առնող վրէժխնդրութեան ոգին էր. որ դատաստանի կը հրաւիրէր իր ընտրեալները, իւրենց հաշիւը տալու:

— Ֆօնտի պնակները հսկեցէք, դրամներս պիտի չի...:

Աբրահամ աղան էր, որ իր կողերուն ու կուրծքէն ցաւերուն մէջ գալարուելով հանգերձ իր պառակած տեղէն առանց ոտքի ելլել կարենալու, երբ կը փափաքէր իր հրաձանները գեռ տալ, վարագոյրը վար կ'իջնայ որտանդոտ ծափահարութեանց մէջ:

Եւ թատերախաղը վերջացած ըլլալով ժողովուրդը խրատուած, կ'սկսի մեկնել ուրախ և չափազանց գոհունակ սրտով:

Միայն թէ, ժողովուրդին մեկնելէն յետոյ, երբ Ապուշ Նազարի ամուսնութեան ֆօնտին համար

գուռին՝ առաջ գրուած պնակները քննելու կուզան՝ տոմարներու մէջ արձանագրելու համար, ուրիշ բան չեն գտներ չոն, եթէ ոչ թղթիկներու վրայ գրուած տասնեակ մը օրիորդներու հասցէներ, որոնք թախանձագիտօրէն կը խնդրէին Ապուշ Նազարի թեկնածուները ըլլալ, և խոշոր անուանացանկ մը՝ աւուրի երիտասարդներու, որոնք առատ խոստումներով կը հանդիսանային այրի աիկին Պէկզօղեանի և օրիորդ Զարգարի յաճախօրդները:

Սոյն պատահարն ալ կ'արձանագրուի նմանապէս 4—5 տոմարներու մէջ և կը կնքուի բոլոր թաղական աղաներու կողմէ, ի բաց առեալ Աբրահամ աղայէն, որ ազգին սիրուն համար իր անձնական զբրամն ալ վրայ տուած ըլլալով, ՚իւանդանոց փոխադրուած կ'ըլլայ այդ պահուն:

* * *

Եթէ սպասուած արգիւնքը կարելի չեղաւ գոյացնել, եթէ կարելի չեղաւ նաև ազգային դատարկ սնտուկը լեցնել, սակայն այնուհետև սոյն պատահարը առիթ մը եղաւ որ Ապուշ Նազարը դառնայ մի երեւելի մարդ:

Նա փնտառուեցաւ ամէնուն կողմանէ:

Խոսակցութեան նիւթ դարձաւ ամէնուրեք:

Ահա այդ հանրածանօթ Ապուշի կրթիչ պատմուածքիւնը, անոր կեանքն ու ապրումները, անո՛ր, այսինքն՝ ժողովուրդին փիլիսոփայութիւնը, առանց գրականութիւն խաղալու կաշկանդումով, ժողովուրդին կեանքը՝ ժողովուրդին ոճով պիտի ջանանք դարձնել հանրութեան սեփականութիւնը, ա՛յն վըստահութեամբ, որ կարգացող հասարակութիւնն ալ պիտի չի վարձատրէ մեզ այնպէս, որպէս նշանաւոր պնակները՝ Ապուշի ամուսնութեան ֆօնտին:

Վ Ե Ր Զ



[504]

A $\frac{11}{57195}$

ՄԵՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼ՝

ՀԱՄԱՐՁՈՒՄԵԱՆ ԵՂԲԱՐՑ

ԹԷՎՅԻՔ ՓՈՂՈՑ ԹԻՒ 22

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ (ԵԳԻՊՏՈՍ)

Գրք. 4 ԵԳԿԻ.

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԷՋ՝

ՍՍՄ ՀԱՄԱՐԵԱՆԻ

527, Ուէսթ ժիւնօ Ավընիւ

ՄԻԼՈՒՅԻՒ ՎԻՍՔՍՆՍԸՆ

ՆԵՐՍԷՍ ՂԵԶԻԿԻԱ
ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ
NERSES GHAZIKIA
ALEXANDRIE

ԳԱՍ Գիմնարար Գիտ. Գրադ.



220057195